



ԲԱՐՈՅՆԿԱՆ, ՌԻՍՈՒՄՆԵՐԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏԳԻՏԱԿԱՆ

ԺՆ. ՅԱՐԻ 1901

Տարեկան 10 ֆր. ոսկի — 4 րբ.:
 Անցարևայ՝ 6 ֆր. ոսկի — 2 րբ. 50 փ.:
 Միկ թիւ կարծե 1 ֆր. — 50 փ.:

ԹՐԻ 3, 4
 ՄԱՐՏ, ԱՊՐԻԼ

Ո Ր Մ Ո Ր Մ Ն Ե Վ Ե Ն

Հ Ն Ս Գ Ր Ա Կ Ա Ն

ՆԱԿԻՐ - ԱՐՐԱՐՈՒՄԻ ՊԵՏԱՐԻՔԻՆԸ ԸՍՑ
 ԱՍՐԻՍՏՆԵՆՆԵՍ ԵՒ ՊՐՈՒԿ ԾԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2137



(Ըր-ն-ի-ն-ի-ն-ի)

Իրենուշտ Ասորեստանայն անկէ երկու տարի վերջը մեռնելով՝ անոր յաջորդեց իւր որդին Սաղմանասար Բ. (գ. ա. 860-825)։ Ասոր նախորդէն Նաիրեայ մէջ բնակող Համագ-

գի ցեղերուն կրած անհնարին վիշտերն անտարակոյս մեծ տպաւորութիւն ըրած էին այն ցեղերուն արքայիկներուն վրայ։ Ասկէ շարժեալ էր անշուշտ Ռեարտու վիճակին արքայիկն Արամիս (գ. ա. իբր 860—843), որ իւր ազգայնոց թշուառութիւնն եւ Հայրենական աշխարհին օտարի ոսից կոխան ըլլալը տեսնելով՝ ուզած է բովանդակ Նաիրեան ցեղերու իշխանաց գլուխ ըլլալ, զանոնք իւր իշ-

խանութեաններէն առնուլ, յանշափո ցրուեալ զորութիւններն ի մի գումարել, որպէս զի ազգային թէ քաղաքական եւ թէ բարոյական միութիւն մը կազմէ Ռեարտուայ իշխանաց վեհապետութեան ներքեւ։ Արամիս եւ իւր յաջորդաց բովանդակ ձեռնարկութիւններն մեզի յայտնապէս կը ցուցնեն թէ այս երկու բան Ռեարտուայ թագաւորաց միակ նպատակներն եղած են։ Արամիս սկզբնաւորեց այս Հսկայական գործը՝ իւր յաջորդներն յառաջ մղեցին զայն թէպէտ ոչ կատարեալ եւ մշտնջենաւոր յաջողութեամբ։ Այս հոյակապ թագաւորին անուամբն՝ իւր յաջորդաց շարքը "Արամեան Հարստութիւն", կը կոչուի մեք, եւ է այս՝ առաջին ազգային Հարստութիւն, միակ ճշմարիտ պատմական։ — Անտարակոյս Արամիս իւր նպատակներուն համեմուտ Համար գործոյ ձեռք զարկած էր, եւ իւր երկրորդ յաջորդն գործն առաջ կը տանէր՝ որ Սաղմանասար Բ. կամ անձամբ եւ կամ իւր բանակին սպարապետին միջոցաւ՝ վեց անգամ Ռեարտուայ վրայ արշաւեց։ Սաղմանասար Բ. նախ յամին 860, իւր գահակալութեան առաջին տարին՝ Նաիրեայ մէջ արեւելից Հարաւէն մտնելով, Արիդի բերդաքաղաքին տիրեց։ Նաիրեայ արքայիկներէն ոմանք՝ Սաղմանասարայ արշաւանաց լուրն առնելով, փութացին իրենց հարկերն Արիդիի մէջ անոր հասցընել։ Երկուշն էր որ անոնց այսպիսի ըմթացք բռնել կու տար։ Խուբուսկիայ վիճակն Ասորեստանուէն ընդգիւնացած ըլլալով, այս վիճակին նոյն անուն գլխաւոր

քաղաքն՝ Բարիշ Տարիւր քաղաքներով ի հուր գատեցաւ։ Խուբուսկիայէն Սարգմանասար Բ. ուղղակի գեղյ յարեւմտոս հիւսիսը՝ Արամիսի վիճակին վրայ արշաւեցով, Սուզգետն բերդաքաղաքին տիրեց, եւ տասնուչորս քաղաք կրակի տայէն վերջը՝ ինչաւ Բզնունեաց ծովուն եղբորը։ Մեծի հաւանութեան է թէ այս աւաջին արշաւանի մէջ Ասորեստանեայն ոչ միայն Աւարատացոյն վրայ յաղթութիւն մը տարած չէ, այլ անկէ ծանր պարտութիւն մը կրած է։ Ասկէ ետքը մինչդեռ Սարգմանասար Բ. Միջագետաց եւ Ասորոց վրայ կ'արշաւէր պատերազմաւ, Արամիս իւր իշխանութիւնը գեղյ յարեւելջ հարաւայ կը տարածէր ըստ կատարեալ հաւանականութեան¹։ Այսպիսի պայման իրաց Տանդ չէր կրնար ըլլալ Ասորեստանոյն արջարեւել տեսնելը թէ 857 տարին Սարգմանասար Բ. անձամբ երկրորդ անգամ Նաիրեայ երկրաց վրայ կ'արշաւէ։ Վը մանէ Աղձնեաց արեւմտակողմը Բիւս-Չամանի վիճակին մէջ, որուն գլխաւոր քաղաքն էր Ամիսի, սակէ կը մտնէ յՆյսկիսի (Հանձիթ) վանակն, անոր կը տիրէ, քաղաքներ կ'աւերէ, կը քանդէ կամ կ'այրէ։ Յետոյ Արամանի գետոյն վրայէն անցնելով՝ կ'արշաւէ գեղյ ի յարեւելջ հիւսիսը։ Սուրժի Բ. Գահանի (ըստ սագային արձանագրութեանց Գիւսուխիսի) վիճակներն յոյնպիսի բռնտից կը մատնուին։ Երբ Աւարատոյ կ'ընտար քաղաքն Արգասկուին կը մտանար, Արամիս իւր զօրովն Ագդուրի երկրին լեռանց վրայ քայուեցաւ, եւ իւր բանակն՝ որ 3400 զինուորէ կը բաղկանար, Նոյն լեռանց մէջ Սարգմանասարայ զօրքէն յաղթուեցաւ։ Ասորեստանեայն հիւսիսէն գեղյ ի Բզնունեաց ծովն ինչաւուն՝ այլեւայլ քաղաքաց տիրեց, անոնցմէ մէկ մասն ալ աւերեց կամ այրեց։ Չանդուինա քաղաքին արբայիկն Սարգմանասարայ հպատակութիւնն ցուցնելով՝ երբ անոր պարգեւներ ընծայեց, սա անոր հաշտ աչքով նայեցաւ։ Նոյն կերպով վարուեցաւ Նիրզանի² երկրին իշխանն Ասուայ հետ. սակայն՝ որովհետեւ Խուբուսկիայի արքային թշնամու-

թիւն ցուցրեցած էր, անոր արքայանիստ քաղաքին տիրեց, մեծաւ աւարաւ՝ անկէ երեք հազար հոգի Ասոր քաղաքը գերի տարաւ։ Հետեւեալ տարին՝ այս է 856ին, երբ կապուսան ծովուն հարաւոյ արեւմտակողմը Մագամուս կամ Չամուս (Տամբեր գաւառ) վիճակին քանի մը քաղաքներուն վրայ արշաւեց, Մագամուսայ զօրքն ու ժողովուրդն նաւերու վրայ ելելով՝ ծովուն մէջ տեղը քաղուեցաւ։ Հին անոնց սաստիկ պատերազմ մը տուաւ Սարգմանասար, որ կը պարծենայ ըսելով՝ թէ «ծովն անոնց արեւման սարի պէս ներկեցի»։

Արամիս եւ իւր յարողն Ղուսիբիս³ (Բ. իրբ 843—835) մեռած էին երբ 833 տարին Սարգմանասար Բ. իւր բանակին սպարապետն ստորեստանեայ բանակաւ մը իրկից Աւարատուի վրան, ուր կը թագաւորէր Էրիդուր Ա.² (Բ. իրբ 835—820)։ Թէպէտ Սարգմանասար Բ. հակիրճ ոճով մը կ'ըսէ «անոր յաղթեցի», սակայն այնպիսի ոճովն իսկ կը յայտնէ թէ Աւարատուցին «իւր զօրաց մեծամեծ բազմութեամբ յաղթած է ստորեստանեայ սպարապետին»։ Սարգմանասար 831 տարին Տիգրիսի արեւմտեան ձիւղոյն ձախակողմն ի Նիրիսի բանակ մը խաւրեց, որ Նիրիսայ «քաղաքները տապալեց, աւերեց, հրով այրեց, մրկեալ կոչակաց նման անոնց երկրին վրայէն անցաւ»։ Այսպիսի պարսկական ընկծացից պատճառն անտարակոյ լծնկէցուցին ինն զօր մըն էր։ 830 տարին ուրիշ արշաւանաւ մը Սարգմանասարայ Բ. սպարապետն մտաւ իւր բանական ի Խուբուսկիա եւ ի Մագախիբու, որոնց առաջինն Ասագուրականի Գուսնի՝ եւ երկրորդն Մահզուրուս գաւառներն էրին։ Երբ անկէ Մանային³ վրայ արշաւեց, ստոր թագաւորն Ուրգակի՝

¹ Իւր երկրորդ յաղթը՝ ՂԷրիդուր Ա. իրբ 828 տարին Բզնունեաց ծովուն արեւելակողմը Ցուսպուս քաղաքը փոխաբերած կը գտնելու, որ պատմական արձանագրութիւն մը կամպոսի է ստորեստանեան լեզուաւ։ Տես մեր Les Inscriptions eunéiformes urartiques, թիւ 1՝ Արգեոս գեղայն թագաւորն յիշեալ տարին Ցուսպուս կարեւոր իկեալ, Աւարատույ վիճակն սակաւ մեծցած ստորաւանս պէտք էր որ ըլլար. եւ այս տարածումն Արամիսի ժամանակէն սկսած ըլլաւ էր։

² Պագուսան ծովուն հիւսիսոյ եղբայր վրայ վիճակ մը։ Հեր եւ Չարասանի գաւառն ունեն ժամանակ այս երկրին անուսնէն տառք եկած կ'երեւն։

¹ Աւարատեան լեռուաւ կը նշանակէ Կիզիւրհամարհու, — հետառը։

² Այս թագաւորն Սարգմանասարայ Բ. Նիրիսուայ Նիրիզին Ցարեբուսութեանց մէջ (տող 144) Էրիդուր կը կոչուին։ Էրիդուր Ա. իւր արձանագրութեան մէջ (տող 1/1, 4/5, 5/6) զինքն Լուսիբիսի որդի կը կոչէ։ Միւս կողմանէ՝ մտաբերութեան արժանի է սա կեանք թէ Էրիդուր Ա. (— Էրիդուր) Արամանի գետով հիւսիսակողմն էր երբ Սարգմանասարայ սպարապետն անոր վրայ յայեց (տես յիշեալ Ցարեբուր. տող 142—144)։ Յայտն է սակայն թէ Էրիդուր Ա. Արամիսի եւ Ղուսիբիսայ յաղթողն էր, եւ 833 տարին Նարիսայ գաւառին մէջ կը բնակուէր։ — Աւարատեան լեռուաւ Էրիդուր անունն «Ասագուրուս» կը նշանակէ։

³ Մանան ըստ Ասորեստանեայն, եւ Մանաս ըստ մեր սագային արձանագրութեանը՝ սակայն անգամ 830 տարին կը յիշուի։ Ընդարձակ երկրի մէջ էր պին, որ Երասիսայ աւազակն էր. անոր վերին կողմանքէն սկսելով՝ Մասիս լեռն, Նարգիլուս վարձանունքն էր. Արտաղ գաւառներն իւր մէջ կը բովանդակուէր։

Չխրտու կամ Իրիբրտու՝ մայրաքաղաքը թողուց
ու փախաւ: Ատրեւտանեայն անկէ մեծաւ աւա-
րաւ անցա խարրուսն՝, որուն արքայինն Սուլու-
սէանու գերի ինկաւ: Ասկէ կապուտան ծովուն
Հարաւաղմանցն ի Պարսուա իջնալով՝ տիրեց
այլեւայլ քաղաքաց: Երբ սպարապետն իւր բըռ-
նած գերիները Սաղմանասարին բերաւ, սա զՍու-
լուստնու իւր գահը դարձուց: — Ռւրարտուի
թագաւորն Շարիդուր Ա, շատ մ'արքայիկներ
իւր գերիշխանութեան տակ առած ըլլալով, զա-
նոյք իրեն հարկատու բրած էր: Այս դրութիւնն՝
Նաիրեայ երկրաց մէջ Ատրեւտանի թագաւորաց
իշխանութեան եւ ազգեցութեան համար թէ
փաստակար էր եւ թէ սպանալեց լին ապագայ
մը կը յայտնէր: Իրաց այս վիճակին դարման
մը ընելու նպատակաւ՝ Սաղմանասար ի. այս եր-
րորդ անգամ ըլլալով՝ 829 տարին իւր սպա-
րապետը բռնակաւ մը նաիրեան երկրաց վրայ
խրկեց: Մասն նա խաղաղութեամբ ի խաւրու-
կիա, եւ սակէ Մուճաճիրայ վիճակն՝ անցնելով՝
տիրեց քառասունուփնջ քաղաքաց, որոնց մէկ
մասն անտարակոյս ասաններ եւ գիւղեր էին:
Ասկէ անմիջապէս Ռւրարտուայ վրայ քայնց, քա-
ղաքներ աւերելով եւ ի հուր դատելով: Յետոյ
ի Պարսուա իջնալով՝ իւր անցած տեղեաց մէկ
քանիկն տիրեց, եւ բռնած գերիներով Ատրեւ-
տան գարձան: Սաղմանասարայ Ռ. Արձանագրու-
թիւնքն՝ իւր գործել տուած այս արշաւանին
առթիւ զՇարիդուր Ա, շին յիշեր, եւ ոչ իսկ
կ'աւանդեն թէ ատրեւտանեայ սպարապետն
Ռւրարտացոյն հետ ճակատ մը տուած է: Յայտ
է ապա թէ ատրեւտանեայց բանակն աւերմանէ
եւ հրկիզութենէ զատ Ռւրարտուի մէջ Նշանաւոր
գործ մ'ըրած չէր: Սոյոյք եւս կ'երեւի որ Շա-
րիդուր Ա. այս երկրորդ անգամ Ատրեւտանեայց
վրայ յաղթութիւն կատարած է: Այսու օրինա-
կաւ Շարիդուր կարող եղած է իջնալ գէպ ի
յարեւելոյ հարաւուր եւ իւր արքայանիստ քա-
ղաքն ընչ զՏուպպատ, որուն կատարուն մէջ
երբեք Ատրեւտանի զօրքն չկարողացաւ մտնել:
Այս փոխադրութիւնը կրնանք 828 տարին եղած
ընել: Շարիդուր Ա. զինքն Նաիրի երկիրն թա-
գաւոր, «արքայից արքայ, կը կռէ, եւ կը յաւ-
ելու, «ամեն թագաւորներէն հարկ առի», Ա-
սացուած մըն է այս, որ եթէ ոչ ըստ ամենայնի՝
գոնէ մեծաւ մասամբ ճշմարիտ է: Երբ նոյն թա-

1 Սարթակ քաղաք Պարսիստանաց
2 Բզնունեաց ծովուն արեւմտեց հիւսիսոյ ծովագերաց
վրայ խաւրուակեք գաւառն:
3 Մովսաց արեւորս:

գաւորն կ'ըսէ, «սա առեն բերդ շինեցի», կ'աւ-
անդէ մեզի որ Ղանայ հաշակաւոր քարաբերքն
ինքն շինած է: Շարիդուր Ա. Բ. ա. իւր 835
—820 թագաւորած է: — Այս թագաւորն
հիւսիսոյ արեւմտաւորումը հարաւուր արեւելա-
կողմն ինջնալով, ինքն զինքն Ռւրարտուայ թա-
գաւոր կոչելէ դադարած պէտք էր որ ըլլար: Եւ
սակայն Ռւրարտու անունն բնիկ տեղակայն եւ
ազգային էր: Այս դադարման պատճառքն՝ ան-
տարակոյս տեղեաց եւ հանգամանաց փոփոխու-
թիւնն եւ տիրող սովորութիւնն էին: Անոր յա-
ջորդներն՝ որչափ եւ իրենց իշխանութեան եր-
կիրներն կ'ընդարձակուէին, իրենց բնակած փոքր
վիճակին անունէն՝ Բիւնայի կամ Բիւնայի թա-
գաւոր զերեւը կը կոչէին: Սակայն Ատրեւտա-
նեայք զանոնք միշտ Ռւրարտու թագաւոր
ճանչցան եւ պնդեա կոչեցին: — Ազգային քա-
ղաքական միաւորութեան նշանաւոր գործն Ե-
րեսուն ու մէկ (860—829) տարի Ատրեւտա-
նեայց կողմանէ ընդդիմութեան գտնելէն, եւ Ռ-
ւրարտուայ փոքր վիճակն 860, 857, 833 եւ
829 տարիներու մէջ չորս անգամ արշաւան
կրելէն վերջ, հուսկ ուրեմն յարողի սկսաւ ա-
պահովութեամբ Շարիդուրայ Ա. քաջութեամբն
ու քաղաքական ճարտարմտութեամբն: Հոյա-
կապ թագաւոր ոչ միայն այս նպատամար, այլ
եւ սեպպար արձանագրութեանց յիշխանաւոր-
ութիւն Ատրեւտանէն փոխ առնելով՝ իւր հայ-
րենաց եւ յեանոց անմահական անուն թողուց:
Ինքն առաջինն եղաւ որ պատմական սեպպար
արձանագրութիւն մը մեզի թողուց: Ինչպէս
գրութիւնն, նոյնպէս եւ լեզուն ատրեւտանեան
էր: Անոր օրինակին հետեւեցան իւր յաջորդնե-
րէն շատերն, որոնք իրենց արձանագրութեանց
լեզուն համար յամենայն դէպս՝ միով պակաս,
հայրենակալը գործածեցին: Այսու օրինակաւ
կարող ենք այսօր Հայաստանի հնագոյն ժամա-
նակաց վեհապետներուն գործերը գրելթէ լեռ-
վն ճանձալ: Աւելցնենք առաւել ըսել թէ բռն
արձանագրութիւն մը յօրինել եւ կանգնել տա-
լու իրաւունքն Ռւրարտուայ վեհապետներուն
վերապահեալ էր:

Շարիդուրայ Ա. յաջորդեց իւր որդին
Խալուկինիս՝ (Բ. ա. իւր 820—800): Ատր ժա-
մանակ՝ Նաիրեայ ամէն կողմն Ատրեւտանի դէմ
եղած ասելութիւնն նորէն բողբոջեցաւ եւ ապա-
տամբութիւնը ի վեր երեւեցան. յորմէ Ատրեւ-
տանի թագաւորն Շամիրուաման Գ. (Բ. ա.

1 Այս անունն «յարձակող» կը նշանակէ:

825—812) ստիպուեցաւ երեք արշաւան դործել Նաիրի: Առաջնոյն համար այս թագաւորն կ'ըսէ. «Գնա՛րի՛ իւր բովանդակ տարածութեամբն ցանդի մը պէս գետինը զարկի»,¹ Երկրորդ արշաւանը յանձնեց իւր զորավարներէն միոյն, այն որ Ուսպինայի՛ (Խաղտիկոյ) երկրէն երկու հարիւր քաղաքի տիրեց, եւ ճակատամարտի մը մէջ անոր յաղթեց: Նաիրեայ երկու արքայիկներ եւս այս արշաւանէն փնասուեցան: Երրորդ արշաւանին՝ Էամսիտամանն Գ. անձամբ Նաիրեայ վրայ քայելով՝ արեւելեան մասին գրեթէ բոլոր վիճակներէն հարկ առաւ: Ասոնց մէջ էին Պարսուա, Խուբուսկիա եւ մեծ վիճակն Մաննա (Մաննա): Միացիլք՝ որոնք ըստ երեւութի Մասեաց ստորադ ընտելող ժողովուրդն էին, մեծ տառապանք կրեցին. հինգ հարիւր քաղաք, աւան եւ գիւղ աւերեցան, քանդեցան, ի հոգի դատեցան: Անկէ Գիզիլուռնոս² անցնելով՝ Ուրաս³ բերդաքաղաքին տիրեց: Այս վիճակին արքայիկն էր Պիրսուսի, որուն զօրքէն վեց հազար հողի պատերազմին մէջ ինկան, ինքն իսկ հազար երկու հարիւր զօրքով գերի բռնուեցաւ. եւ երկինս աւարի մասնուեցաւ: Նոյն ժամանակներն Նաիրեայ բազմաթիւ արքայիկներ իրենց հարկն Ատորեսանուոյն վճարել փութացին — Ատորեսանեայց Անուանակիր տարիներուն ցանկին համեմատ՝ Էամսիտամանն Գ. ի յաջորդն Ադաղնիրտի Գ. (թ. ա. 812—783) 808 եւ 807 տարիներու մէջ արշաւան գործած է ի Մաննա. սակայն այս արշաւանաց իւրն մեղահանուելով կը մնան: — Թեպէս խաղտիկն վերջոյնեալ մանր թագաւորաց պէս Էամսիտամանին հարկ տուած էր, եւ անոր դէմ անկախ վիճակի մը մէջ զինքն կը սաննեց, սակայն իւր թագաւորութեան Ատորեսանեայց արշաւանէն կրած ծանր փնասոց գարման մ'ընելու նպատակաւ՝ ինչպէս կ'երեւի՝ իւր ծերութեան ժամանակ հարկ համարեցաւ զիւր որդին Պիտուաս⁴ Ա. իրեն գահակց ընել (թ. ա. իրր 805—800): Արքայորդին իւր հօրը վստահութիւնը չափին աւելի արդարացոց, իրմով Արամիսի մեծ գաղափարն երեւելոյպէս յարգիինս անաւ: Միտուաս՝ Մուձաձիք եւ Գուրուսու⁵ (Կարդուք) երկիրներուն

իւր հօրն անուամբը տիրելով, անկէ յառաջացեալ դէպ ի կապուտան ծովուն արեւմտեան եղեբքը, հոն Արեւ-դից նուիրեալ Արդիկնայ¹ քաղաքին եւ Ուսինեայ² եւ սասնց շրջակայից եւս տիրեց, եւ երկու կապուտ սեանց վրայ ուրարտեան լեզուաւ պատմական արձանագրութիւն մը քանդակել տալով, զմին Գուրուսուայ Խուսասիս վիճակին մէջ³ եւ միւսն Ուսինեայ քաղաքին մտերը կանգնեց⁴: Խաղտիկեայ կենդանութեան ատեն՝ Միտուաս Ա. Գեղամայ ծովուն արեւմտակողմանքն եւս արշաւեց, ուրանոր Ուտարուսայ որդւոյն ամրոցներուն, Նաիրուայ որդւոյն եւ Ղուսսսեանց եւ կատարգանեանց վիճակներուն տիրեց, եւ աւարաւ հուսպաս գարձաւ: Այսու եղանակաւ Ուրարտուայ թագաւորութեան սահմաններն դէպ յարեւելյ հիւսիսոյ եւ ընդարձակեցան: Խաղտիկն իւր կրօնասիրութեամբն այլեւայլ մեծեաններ կանգնեց, նշանաւոր է Յաշտից կարգաւորութիւնն⁵ զոր իւր քրմակապք ինքն եւ իւր գահակցն Միտուաս Ա. յորինեցին, եւ որով ուրարտեան ամենազից կաճաւը մեծաւ մասամբ մեզ յայտնեցաւ: Խաղտիկն կրօնաւ մասամբ մեզ յայտնեցով թէ Արաման հարստութիւնն ունի Միտուասով իւր ամենահօրը պաշտպանը:

Միտուաս Ա. իւր միակ առանձինն թագաւորութեան ժամանակ (թ. ա. իրր 800—780) գործած երեւելի գործերովն իւր նախորդներէն եւ յաջորդներէն շքեղագոյն հանդիսեցաւ: Նախ՝ որպէս հաւանական թուի, Քիանայի արեւելակողմն Երիտուխ (Երուանդունիք) վիճակը նուաճելէն վերջ, Բղունեայ ծովուն արեւմտակողմն եւս արշաւան մը գործեց եւ բազմաթիւ քաղաքաց տիրեց⁶: Ասկէ միջին Արածանուոյն աջակողմը՝ Գիտուսայ-որդւոյն (Գիտուսիկնի) մանր հարստութեան վիճակին վրայ քայլեց: Այս գերդաստանն Նաիրեայ հնագոյններէն եւ քաղաքայններէն էր. անոր Ուրուսուսիս թագաւորին թէ Սասիլուս գլխաւոր քաղաքին եւ թէ վիճակին տիրեց. եւ որպէս զի պարտեւոյն հպա-

1 Արդի Արտիւս աւանն:
 2 Արդի Ուժեք քաղաքն:
 3 Կարգուայ հարաւայ արեւելակողմն Սիւսեց կամ Սիտուս կամ Սիւսեան աւանին մտն: Այս արձանագրութիւնն մեր հաւաքածոյին մէջ ունի թիւ 2: Կապուտ սեանս մէկ երեան ասորեստանեայ վերուա արձանագրութիւն մ'ալ կոչ (մեր 45ր թիւ) որ ըսի կրօնական-ընտանայական նիւթերու վրայ կը խօսի: Թուի թէ՛ այս վերին արձանագրութիւնն նորոգ տրեւել երկուց Խաղտիկեայ պեղելութեան առթիւ յետոյ քանդակած է:
 4 Մեր հաւաքածոյին մէջ թիւ 2*:
 5 Ցեւ մեր հաւաքածոյին մէջ՝ արձանագր. թիւ Բ
 6 Ցեւ մեր հաւաքածոյից մէջ թիւ 9ր արձանագրեր:

1 Ուսպինայ՝ ըստ ասորեստ. արձանագրութեան:
 2 Կարի հաւանակուտնի՝ Գողթան գաւառն: Գիզիլուռնոս մեծ վիճակ մըն էր, որուն մէջն էր Ուրարտոց երկիրը, որ Ուրաս բերդաքաղաքին շրջակայքէն կը բազմարէր: Այս Ուրարտոց երկիրը մեր մասնագրութոց Արեւիք գաւառին հետ նոյն կը համարուի:
 3 Այս անունն կը նշանակէ «լուսին»:
 4 Գուրուսիկն յոբ. սուս, կը թարգմանի «գայլորդիք»:

տակութեան վրայ ապահով ըլլայ, անկէ պատահներ առաւ: Ուրիշ երկու մանր թագաւորաց վիճակներն ալ իւր պետութեան երկրաց միացուց: Երիրուասայ-որդւոյն (Երիրուասի) վիճակն եւ անոր արքայանիստ քաղաքն Ղուխուռնիս՝ նոյնպէս Մինուայ Ա. զինուց ձախել խոնարհեցան: Ասոր վերին Երասխայ ձախակողմն եւ քառաջ գետոյն վրայ ըլլաւ էին: Թուր թէ Արագնիրարի Ա. Ասորեստանեայ թագաւորն Մանասայ տիրած էր. ուստի իւր ազգայնոց երկիրն օտարին լուծէն ազատելու նպատակաւ՝ ասորեստան մը սկիզբը Մինուայայ բանակներն մտան ի Մանաս: Ուրարտացին այն երկիրն եւ անոր զօրքն իւր իսկ անձին սեպհականեց: Նոյն տարին՝ աշխարհակալ թագաւորն Նաիրեսայ արեւմտակողմանքն արշաւելով, կ'անցնի Եփրատ գետը, եւ Մոսքէի մէջ Սարգաշիս-որդւոյն վիճակին եւ ասոր սահմանակից քաղաքի մը կը տիրէ: Ազգին կամ Ազգեացոց՝ վիճակին եւ սիրելով՝ երկու հազարէն աւելի մարդիկ այն կողմերէն գերի բխանա տարաւ: Ազգին եւ ասոր հարաւակողմանքն ու հարաւայ արեւելակողմանքն Ասորեստանեայ իշխանութեան տակ էին: Մինուաս Ա. դէպ յարեւմուտ կրկին արշաւանա մը նուազանա վիճակին եւ անոր համանուն գլխաւոր քաղաքին՝ Չուպաս երկիրն՝ եւ Պուտերիս՝ քաղաքին տիրեց: Անցաւ Եփրատ գետը, եւ Մելիտոս՝ քաղաքին տիրելով, անոր Չուլիխաուայիս անուն թագաւորը բռնեց եւ Բիսանա փոխադրեց: — Ասորեստանայ Ննուանակիր տարիներու ցանկին համեմատ՝ Արագնիրարի Գ. 802, 795, 792 եւ 785 տարիներու մէջ՝ մեծ Զաւ (Գայլ) գետոյն վերնակողմը խուրուսկիա վիճակին վրայ անձամբ քալած է: Նոյն թագաւորին քաղանայ ղեկառնատակի արձանագրութիւնն (տողք 7—9) կ'աւանդէ որ Արագնիրարի Գ. Պարսուա, Անդիու (Անձեւացիք), Արագանա, Ալլարբիա (Աւսերանիք), Մանաս եւ Գիդիլուռնդա վիճակայ եւ Նաիրիայ՝ իւր բովանդակ տարածութեամբ տիրեց: Սակայն մարթ է ի միտ առնուլ թէ Մինուաս Ա. Ասորեստանայ դէմ յարողութեամբ մրցած է, եւ Արագնիրարեայ արշաւանքն

ծանր ու աւելական հետեւութիւն մը չէ ունեցած գոնեա Բիսանա վիճակին համար: — Մինուաս Ա. քաղաքային եւ կրօնական բազմաթիւ շինութիւններ եւս ըրած է: Ցարդ մեզի ծանօթ արձանագրութեանց մէջ՝ համեմատութեամբ մեծագոյն մասն իրմէ է:

Առաջին շէյաստանի վեհապետաց մէջ նշանաւորագունին մահուանէ ետքը՝ անոր յաջորդեց իւր որդին Արգիտիսի՝ Ա. (Ք. ա. իրը 780—755): Ասոր թագաւորութեան սկիզբներն՝ հպատակ արքայիկներէն շատերն անբնասամեցան, սակայն Արգիտիսի Ա. շուտով արեւցուցուց որ իւր հօրմէն վեհապետութեան հետ անոր քաջութիւնն եւս ժառանգած էր:՝ Կանխաւ իւր հօրմէն նուաճեալ Գիսուասայ-որդւոց վիճակին Ուրարուսիս թագաւորին եւ ուրիշ երկու մանր թագաւորաց յաղթել: Սերիակիս վիճակը՝ նուաճեց եւ անոր քաղաքներն այրեց: Կուր գետոյն վերնագոյն կողմանքն եւս արշաւելով՝ Զարախասեայ վիճակը (Չուախիք գաւառ) եւ ուրիշ տեղերը նուաճեց. ինչա Երասխայ ստորին կողմանքը, եւ Բաբադին վիճակը (Սիւնեաց շաբաղ) հնազանդեցուց: Գեղանայ ծովուն արեւմտակողմը՝ Եսիուռն եւ Երիասայ-որդւոց երկրաց վրայ. սակէ եւ դէպ յարեւմուտ՝ արեւմտեան Եփրատայ եւ Երասխայ աղբերականց կողմանքն Արուսացոց երկիրն վրայ քալելով, գանձեց նուաճեց, եւ վերջնայն տարայանիստ Ուրիւռուս քաղաքն աւաւ: Միջին Երասխայ ձախակողմը գտնուող այլեւայլ վիճակներ՝ Արգիտեայ Ա. հպատակեցան: Ասոնց մէջ երեւելին էր Արուսաց վիճակն՝ (Արեւիք գաւառ): — Արգիտիս Ա. Եփրատայ աղեղան արեւմտակողմը գտնուող օտարազգի ժողովրդոց վրայ՝ իւր հօրը գործածած իշխանութիւնը չկորսնցնելու համար, իւր յաղթող զէնքը խառացուց մէկ թագաւորին խիտերուագայի վրայ

1 Ցեւ մը հաւաքածոյին մէջ 10—18 եւ 58—65 թիւ արձանագրութիւնները:
 2 Կը նշանակէ «պիտակ, սպիտակափայլ»:
 3 Զնեք կրնոր սուգութեամբ գիտնուլ թէ Արգիտիս Ա. թանի անգամ մարտի արշաւան գործած է, Սակայն ի՞նչ էր Շքեք Արձանագրութեան Ա. 16. Բ. 24. Գ. 19. Գ. 13, 41, 86. Եւ 11. Ի. 10, 32, 89 տողերն ինքուստ անուրին՝ որոց մէջ նուաճած երկիրներն եւս մէկ «սուգութեան մէջ օտայոց կ'ըլլէ, պէտք է ըսել թէ ասան արշաւան գործած է ասան այլեւայլ տարուան մէջ:
 4 Հաւանականօրէն՝ Ցուրարեանի մէջ Արիսիս գաւառին Զարիսուս քաղաքին վիճակն է:
 5 Այս վիճակն ունիւր ամուր քաղաք մը՝ Ուրաս, որուն անունն վիճակն կրնուած էր: Այս քաղաքն Շամիսիսանման Գ. (Ք. ա. 825—812) Ասորեստանեայ թագաւորին Հարթ-Կոթոզին մէջ (տիւն Գ. 10) յիշուած է:

1 Այս երկիրն կրտսեր ժամանակաց մէջ Փոքր Հայք կրնուեցաւ:
 2 Ըստ ասորեստ. արձանագրութեանց՝ Ալիլ:
 3 Մեր մասնագրաց խոնջայ գաւառն եւ խոնջայ քաղաքն:
 4 Ըստ ասորեստ. արձանագրութեանց՝ Սուբարի, Սուբարիս:
 5 Հաւանականօրէն՝ արգի Բաւու քաղաքն:
 6 Մեղիտոն, որ արգի Մալթիս քաղաքն թիւ մէջ հետո՝ անոր արեւելակողմն էր:

գարձուց: Այն կողմանքը Ներքա վիճակն եւ ուրիշ վիճակներ ու քաղաքներ նուաճեց. Մեւ լիտա քաղաք մտնելով՝ ստոր մէջ գտնուած արզնուքը Տուայասու-որդւոյն երկրին պատանեաց հետ Բիանա գաղթեցուց: Ասկէ դէպ յարեւմուտս յառաջ խաղաղով, Մեւլիսա՝ գետոյն երկու եզերաց վրայ գտնուած վիճակաց ու քաղաքաց սիրեց: Կապպադովկիոյ արեւմտեան սահմանաց վրայ եղած Մարմուտանիս (Մերիմենէ) եւ Քամանիս (Քամանենէ) վիճակներն՝ եւս ինկան իւր իշխանութեան ներքեւ: Այս կողմերէն 22, 27 1/2 արք եւ կանայք եւ տղայք գերի տարուեցան ի Գիսան, եւ բազմաթիւ ձիեր, եզիքն եւ ոչխարք յաղծողին ձեռքն ինկան: — Գեղամայ ծովուն մտաւոր քանի մը վիճակներ կրկին անգամ կը խլցուէին: Արգիստիս իւր յաղծող բանակաւն Երասին անցաւ, զարկաւ Ետիուսանաց երկրին թագաւորները. Հուբուրդա (Խորովակերտ) վիճակը նուաճեց եւ Ռուսուսին գլխակը ոչնչացուց. Խախիսացոց վիճակին՝ քաղաքներն այրեց, եւ խռովարարներն ի գետս եւ ի հուր մատնեց: — Ուրարտացւոյն զօրութիւնն իւր ծագը հասած էր. որոշեց ապա Արգիստիս Ա. իւր ազգային երկիրներէն վճնտել Ատրեւստանցիները, որոնք Ազադիքերացայ Ա. ժամանակէն հոն հաստատակն էին: «Գնդով ոտանաւոր զօրաց շուքի» կ'ըսէ արի թագաւորն. եւ նախ Վասպուրականի հարուակողմն արշաւելով, Կուլասիս (Կուղանովիս), Բաբանիս (Պասպարունիք) եւ Բուստուս (Բուժունիք) երկիրներն առաւ: Այս կողմերէն դէպ ի Կապուտան ծովն յառաջ խաղաղով, նոյն ծովուն արեւմտից հիւսիսակողմը՝ Բարուսաս (Ջարեհասան) եւ հարաւայ արեւելակողմը Բարուսան վիճակներուն տիրեց: Թուր թէ Արգիստիս Ա. քանի մ'անգամ Ատրեւստանայց հետ պատերազմած է: Չանոնք ուրարտեան երկիրներէն արտաքսել շշտանալով, բուն Ատրեւստանի շինից վրայ արշաւեց Արգիստիս, եւ զանոնք ազգային մէկ երկրին միացուց: Արգիստեայ ժամանակակից էր Ատրեւստանի թագաւորն Սաղմանասար Գ. (Ք. ա. 783—771), որուն համար Անուանակիր տարինբուր ցանկն կ'աւանդէ որ 781, 780, 779, 778, 776 եւ 774 տարիներու մէջ «յերկիրն Ուրարտու» արշաւանք գործած է: Անտարակոյս՝ Սաղմանասար Գ. Արգիստեայ աշ-

խարհակալութիւններն արգիլելու նպատակաւ այլեւայլ տարիներու մէջ Ուրարտուայ վրայ քայլած է, սակայն յանգուտս: Նոյն թագաւորն արգէն 782 եւ 777 տարիներն է. անոր յաջորդն Ատրգան Գ. (Ք. ա. 771—753) 769 տարին Իրու՝¹ երկրին վրայ արշաւան գործած են: Այսպիսի լոկ յիշատակութիւններէն իրաւամբ գուշակել մարթ է՝ որ Արգիստիս Ա. Ատրեւստանայց իւր ազգային երկրաց մէջ ունեցած զօրութիւնը խորտակած է: — Յաղթով թագաւորն ստիպուեցաւ իւր զենքերը նոյն իսկ իւր համագրի մանր թագաւորաց վրայ գործածել: Արիստուս² երկրին գլխաւոր քաղաքովն՝ ուրիշ վաթսուն քաղաքաց, եւ Եյսանիս³ վիճակին եւս տիրելով, Մանաս ընդարձակ երկրին վիճակներն եւս նուաճեց: Իւր հայրն Միսուսաս Ա. կանխաւ Մանասայ թագաւորութեան տիրած, թէ երկիրն եւ թէ զօրքն իւր անձին սեպհականած էր. սակայն Մանասացոց թագաւորութիւնն զօրաւորագոյն էր քան զայլ մանր իշխանութիւնս, եւ այս երկրին արքայիկներն կարծես միշտ աւելի Ատրեւստանայս կը միտէին՝ քան թէ Ուրարտացին: Նոյն ժամանակներն՝ Մանասայ վրայ կը թագաւորէր Աղա Ա.: Արգիստիս՝ Կապուտան ծովուն եզերքն Ուրմիսացոց վիճակին եւ ուրիշ վիճակաց եւ քաղաքաց վրայ իւր իշխանութիւնը հաստատելով՝ մեծ աւարաւ եւ դարձան: Տարեւստանիս (Տարուն) վիճակն, Տուարացոց⁴ երկրին իշխանքն եւ Գուրբուս⁵ երկրին եւս անոր յաղթող զինուց առջեւ խնարհեցան: Թագաւորն այս երեք վիճակներէն առած գերիներուն եւ զօրամալթերից վեցերորդ մասը Բաղդիսի՝ բարձրագոյն դից, ընծայեց: Մանասոց թագաւորն կրկին անգամ սպառամութեան գրօջ բացան ըլլալով, Արգիստիս Ա. քայլեց անոր վրայ. անոր Սիմերիտադիրիս մէկ արքայանիտս քաղաքն առաւ: Ասկէ Երասին անցնելով՝ Գուլուտայ-որդւոյն-ցեղին երկիրը (Գողթին գաւառ) եւ Երիտասայ-որդւոյն վիճակը⁶ հնազանդեցոյց, Ետիուսանց երկրին այլեւայլ կողմանքն եւ

¹ Ըստ երեւութիւն՝ այս երկիրն Վարդուաց հարաւայողն էր գտնուէր:
² Հուանականօրէն՝ Մոկաց Ազատովիս գաւառն:
³ Վասպուրականի հարաւակողմն Աղաին գաւառն:
⁴ Հուանականօրէն՝ արեւելեան Եփրատայ վերին կողմանց տիգրիզը՝ Տուարստանով գաւառն:
⁵ Ըստ ասորեստ. արձանագրութեանց կերթու, Կուրիս կամ կերիս, որ Տեգրիսի արեւմտեան ձիւղղին եզերքն էր տարածուէր գէպ յարեւելս եւ ի հիւսիս արեւելից:
⁶ Հուանականօրէն Երեւան քաղաքին վիճակն:

¹ Մեծուս գետ, արգի Թոխմա-Սուս:
² Յետ Չաղամայ աշխարհագրութիւն՝ Ե. 8, 12.
³ Թուր թէ այս վիճակին անունն Ռ. սի նահանգին խաղաղ քաղաքն ոչնչուս կոչուած է:

Արդինս (Այրարմայ Արդեանք) քաղաքը նուաճեց; գեղամայ ծովակին Հիւսիսյ սրբևւմտակողմանքն եւս տեսնս Բիւնացւոյն անպարտելի բանակները. ուրանոր Արդեստիս Ա. Իրդանիւնիս (ԱրտաՏան) քաղաքին եւ Խօրիգուլուս վիճակին տիրեց; Աշխարհապալ թագաւորս տիրեց նաեւ Իբրիանիս¹ երկրին, այս եւ Արցա աշխարհին: Ախուրեան գետոյն կողմանքը գբու նուող քանի մը վիճակներն եւս նուաճեց: — Ապա՝ յաղթող արքայն Արգիստիս Ա. ոչ միայն իւր Հօրմէ ժառանգած երկիրները պահեց կամ նորէն ստացաւ զինուք, այլ անոնց վրայ Փոքր Ասիոյ եւ կովկասային կողմերէն երկիրներն եւս անեցուց: Գրեթէ ամէն արշաւանէն բազմաթիւ արս, կանայս եւ տղայս, ձիեր, եգեր, ոչխարներ եւ ուղտեր Բիւնաս կը փոխադրէր: Այսու օրինակաւ՝ մինչեւ զԲիւնաս մէկ կողմանէ պաճարաւ կը հարստանացընէր, միւս կողմանէ պատերազմներով նուազեալ Բիւնասի զինուորական ժողովրդեան պարագաքը կը լեցընէր: Ըարիդուրիս Բ. (Ք. ա. իբր 755 — 730) իւր Հօրը յաջորդելով՝ նոյն դժուարութիւնները կրեց, որոս իւր Հօրը ճառագարութեան սկիզբները՝ Ռարթուոյ համացեղ եւ հպատակ մանր արքայիներն անոր դէմ յարուցեր էին: Ռարթուոյ գրեթէ բովանդակ արեւելեան մասն, եւ արեւմտեան ծայրի երկիրներն եւ օտարազգի իշխանք Արգիստեայ Ա. մահուանէ վերը աստամբեցան: Միտնս եւ Ասպուրականի մէջ Բարբլու (Պալուսիք) երկիրներն, կասպուտան ծովուն արեւմտակողմը՝ Ռարթուացիք եւ Բարուատացիք նշկահեցին զՌարթուացին: Ըարիդուրիս Բ. քալեց անոնց վրայ, յաղթեց անոնց, վաթսուն օրուան մէջ քանուիրեք քաղաք գրաւեց, շատ քաղաք եւս այրեց: Ի այն երկիրներն իւր անձին սեպհականեց: Ի դարձին ի Բիւնաս՝ պաճարաց մեծ աւարաւ հանդերձ՝ 8000 ազնուատոճմ անձինք եւ կանանք ու տղայք մեծ բազմութիւն մ'իւր հետը բերաւ: Ետոյ անցաւ Երասո գետը, եւ Գեղամայ ծովակին արեւմտակողմը՝ Եսիուտանեց, Լիբիուտանց եւ Եսիանիս երկիրները նուաճեց: Արիանիս անուն արքայիկ մը՝ իւր զօրքովն ու ցեղովը նուաճեցաւ: Նոյն բախտն ունեցան Իրկուական արքայիկն, իւր բանակն ու ցեղն. եւ Ըարիդուրիս Իրկուանեայ արքայանան Իրուիանիս² քաղաքին տիրեց: Նոյնն պատահեցաւ Ռեւնիգաս արքայիկին, որուն Իրդուանիս ար-

քայական քաղաքն առաւ: Գուսնիս (Գուսն) քաղաքին արքայիկն հպատակեցաւ Ըարիդուրեայ Բ., որ եղանց ու ոչխարաց աւարաք՝ 4000 ազնուատոճս եւ ուամկէն բազմաթիւ արս ու կանայս եւ տղայս այս կողմերէն ի Բիւնաս փոխադրեց: Ասկէ Կուր գետոյն ստորնագոյն կողմանքն արշաւելով, Արքուքիս արքայիկին երկիրը (Գարգարուոց գաւառը) նուաճեց, իսկ Ռարտատու-որդոյն վիճակը (Արդանակերտ գաւառն) յատակեց: Նոյն գետոյն միջին կողմը՝ Լուրիսի-որդոյն³ Չինալբիս արքայիկին քաղաքը՝ զՑուլիսունիս, եւ անոր ցեղը նուաճեց: Ըարիդուրիս Բ. արեւելեան կողմանց Խուոլութիւնները խաղաղացընեցէն վերջ՝ իւր զէնքերն Ռարթուոյ արեւմտակողմը դարձուց. եւ Արածանոյ ստորնագոյն կողմանքը Ցուլիսիկիս (Չմկածագք) քաղաքին տիրելով, երկրին պատանիները կախաղան հանեց: Գարանաղեայ՝ Անի քաղաքն եւ Եկեղեաց վիճակին Արուսիս (Երիզա) եւ ուրիշ քաղաքներ խնայահեցան Բիւնացւոյն առջև: Ըարիդուրիս Բ. անցաւ բուն Ռարթուոյ սահմանները, եւ Մուսաս երկրին եւ Չապաս քաղաքն վիճակին տիրեց: Քաղաքաց մէկ մասը գրաւեց եւ մէկ մասն այրեց. եւ ապագային աստուովութեան համար՝ այս երկրաց իշխանութիւններէն յիսուն բարետոճմիկ պատանդ առաւ: Մեկիտաս քաղաքին թագաւորը՝ զՍիտերուադա եւ իւր ազգը մարտիկ պատերազմաւ նուաճելով, զանի բունքն, անոր երկրաց ու քաղաքաց տիրեց. ասկի, արծաթ, մեծագին բաժակներ եւ պատանդներ առաւ: Իսկ Խիտերուադայի անունը փոխելով, զանի Բիւնաս փոխադրեց: — Ըարիդուրիս Բ. իւր Հօրը՝ կապագորովիտի արեւմտեան սահմանագրովները արեւմտեան Բիւնացւոյ վրայ՝ անոնց հարստակողմը Ցեանիսիս² վիճակն եւս աւելցուց: Իջաւ զօրքը դէպ յԱսորիս, եւ Արպադ քաղաքն ուրարտեան յաղթող բանակները տեսաւ: — Մակայն բախտն աստէն լքեալ թողուց զԸարիդուրիս՝ զյաղթողն այնքան պատերազմաց: Ասորեստանի զօրութիւնն՝ վեցյն թագաւորներու ժամանակ խիտ տկարացած էր: Այլեւայլ ասպատակութիւններէ վերջ՝ նախկին հարստութիւնն ինչայլով, Թագղամփաղաք Գ. (Ք. ա. 745 — 727) գահն երաւ: Իւր առջևն ունէր հօջօր եւ յաղթող ոստի մը՝ զԱրիդու-

¹ Այլ նշանակէ վիճակն, վերնախոյզանն;
² Հուանակամօրէն՝ Երեւան քաղաքն:

¹ Թուրք թէ Գուգարաց արեւելակողմը՝ Ցալիք գաւառն Լուր քաղաքն այս Լուրիս կուտած արքայիկէն աւաճ եւ իւր անունը:
² Ցեանիս, ի կապագորովիտ ըստ Գլոցմեայ, Ե. 6, 18:

րիս Բ., որ ասորեստանեայ աշխարհակալ Թագաւորաց ժառանգութիւնն իւր Թագին կուզէր կապել: Թագազաւթաղար Գ. հասաւ անոր վրայ եւ Արպազ քաղաքին առջեւ արինահեղ ճակատամարտի անոր յաղթեց: Չայս կը ջուզընեն մեզի Անուանակիր տարիներու ցարկին 743 տարւոյն կցեալ "ի քաղաքն Արպազ Ռւրարտիայ զորաց ջարդո՞, խօսքերն: Ասէն պատմութիւնն կը լռէ մինչեւ 739 տարին, յորում՝ ըստ վերոյիշեալ ցարկին, Թագազաւթաղար Գ. անձամբ Ռւլլուբա երկիրն արշաւեց, որ Թուի Թէ Ծոդիաց աշխարհէն արեւելակողմն էր: Նոյն ցարկին համեմատ՝ անկէ երեք տարի վերջ՝ արշաւան մ'ալ ըրաւ Ղինուէացին "ի ստորոտ Ղալ լեբին," որ Ռւլլուբա վիճակին Տիւրիսիակողմն պէտք էր ըլլար: Եթէ այս շարժմանց սկզբնապատճառն չէր Ռւրարտացին՝ ինչպէս հասնական է Թէ էր արդարեւ, այս ստոյգ է Թէ Շարիգուրիս Բ. կարող եղաւ Միլազեւտաց եւ Փոքր Ասիոյ մէջոնց դստնուղ քանի մը Թագաւորաց հետ դաշնակցութիւն մը կազմել, որպէս զի Ասորեստանի ասեցեալ պետութիւնն ընդ միշտ խնայարհեցընէ: Ռւրարտացոյն դաշնակցութեան մէջ մտան՝ Միլիդայի Թագաւորն Սուլումալ, կուժուխայ Թագաւորն կուշտասպի, Գամգումայ՝ Թագաւորն ցարխուլար եւ Մասի-իլու անուն իշխան մը: 735 տարին՝¹ Շարիգուրիս Բ. անձամբ ներկայ կը գտնուէր իւր դաշնակցաց երկիրներուն մէջ, ուսկից անտարակոյս դէպ յԱսորիս եւ ի Պաղեստին հջոր արշաւան մը գործել կը խորհէին: Սակայն Թագազաւթաղար Ա. անոնց ժամանակ չմոզում՝ կուժուխայ մէջ երկու ճակատամարտով դաշնակցաց զօրութիւնը խորտակեց: Ղախ նոյն երկրին զիտան՝ եւ յետոյ յաւրի վիճակաց մէջ յաղթուեցան դաշնակիցք: Շարիգուրիս Բ. ստիպուեցաւ մտնել իւր երկրաց մէջ. եւ Ղինուէացին անոր ետեւէն մտնելով յՈւրարտու, բովանդակ հարաւակողմը մինչեւ ցգեան Արամանի՝² գրաւեց եւ Թագաւորը հուսպասի մէջ պաշարեց. սակայն չկրցաւ ջաղպան տունուլ. այլ ճոն արձանագրութիւն մը կանգնելով՝

¹ Գամգում Եփրատայ միջն կողմնաց արեւմտակողմը վիճակ մըն էր:

² Անուանակիր տարիներու ցարկին մէջ այս տարւոյն համար յիշուած "յերկիրն Ռւրարտուց, բաւերն Թագազաւթաղար Գ. Է" Շարիգուրիս Բ. ի վայ կտարած յաղթութիւնն եւ Ռւրարտուց վայ գրեման արշաւանը կ'ակնարկեն անտարակոյս:

³ Կիմրուսայ ցախտակին արձանագրութեան 324 տողն նորա Ռազդարտու բաւերն՝ Արամանի կամ արքի Մուրաւ-Սու գետը կը նշանակեն:

քաղեց դէպ ի հարաւ արեւելից, եւ Բուստուս, Բարիլու, Ինու վիճակաց, Պասուսայի եւ կապուտան ծովան ըտրարիքը գտնուող միւս վիճակաց տիրեց: — Ինչպէս յայտնի է, Շարիգուրիս Բ. չյաջողեցաւ Ասորեստանեայց պետութեան ժառանգութիւնն ինքեան կորզել: Աչ միայն Եփրատայ արեղան արեւմտակողմանքն կողո ստարազգեաց երկիրներն, այլ Ռւրարտուայ հարաւակողմանքն ամբողջպէս կորան: Շարիգուրեայ Բ. կը մնային յարեւմտից՝ Մոսքի արեւելեան սահմաններէն մինչեւ կասպից ծովն եղած երկիրներն եւ Ասպուրականի արեւմտեան կողմանքն: — Ս Գրոց մէջ կը կարգանք (Բ. Թագ. Ժ. 9) որ Թագազաւթաղար Գ. "Ասորեստանեայց արքայն Գամասկոսի վրայ քաղեց, զայն առաւ եւ ժողովուրդն ի իր գերի տարաւ," Այս դէպքս 731 տարին պատահած է: Գիտնականք ոմանք կ'ըսեն Թէ այս յիրն Հայաստանի կուր գեան է, որուն քով բնակեցան այն Ասորիք: Հասնութեան Թուի Թէ Թագազաւթաղար Գ. Գաղապղէ եւ Ղեթիմաղիմայ երկրէն Ասորեստան գերի տարած Հրեայնիքը (Բ. Թագ. Ժ. 29) վերոյիշեալ Ասորեաց քով՝ կուր գետոյն մտ Սպեր գաւառին մէջ հաստատած է: — Այս Թագաւորն ասորեստանեայ պետութեան հարկատու ըրաւ զկասպայ (խաղիւք, խաղտիք), որոնք ուրարտեան ժողովրդաց հետ անձուկ եղանակաւ ազգակից էին:

Ռուշաս Ա. (Ք. ո. իրը 730 — 714) յաջորդեց իւր Տօրը Շարիգուրեայ Բ.: Թագաւորութիւնն աղէտաւոր պատերազմէ մը վերջ հանգիստ առնելու պէտք ունէր՝ երբ կուր գետոյն հարաւակողման եւ Երասխայ միջին կողմանց երկիրներն ապստամբեցան: Քալեց անոնց վրայ Ռուշաս Ա., քանուերեք մանր Թագաւորաց յաղթեց, եւ անոնց երկիրները գրաւեց: Ասոնց մէջ էին գլխաւորապէս Ալզիրա,³ Աբբուլ-քինիս,⁴ Սանատուացիք,⁵ Ռաբարդե,⁶ Բաբասեանք կամ Բաբասիս,⁷ Մեկացիք՝ եւ ուրիշ երկիրներ կամ վիճակք: — Ռուշաս Ա. ապրւումար արքայիկները նուաճելէն վերջ, բնականապէս իւր Տօր կորսնցուցան երկիրները կրկին ձեռք բերելու եւ Ասորեստանեայց ազգեցու-

¹ Տե՛ս Fr. Lenormant, Lettres assyriologiques, 1871, t. I, 162-163:

² Անուան գաւառ կողմնացոյցն:

³ Փոքրասիականի մէջ Գաղապարտիք:

⁴ Արեւեաց Սանազմէն առանի վիճակն:

⁵ Արցախի Սոխք գաւառն:

⁶ Անդ. Միւս Հաղապղէ:

⁷ Արեւեաց հարաւակողմը Մեկի քաղաքին վիճակն:

Թիւնն Ռւարտուէն բողոքովն ընջելու ձեռնարկեր: Դժուարին գործոյն մէջ յարողելու համար պէտք էր Ասորեստանեայց հպատակ եւ կամ կողմակից թագաւորները յիշել յանկուցաներ: Կոյն ասեմները Մանասայ վրայ յը թագաւոր բեր իրանզու, որ Ասորեստանեայց թագաւոր Սարգոնի (Տ. ա. 722—705) հպատակ ըլլալը լաւագոյն կը տեպեր, քան թէ իւր ցեղակից Ռուշասայ Ա.: Ասոր կողմակից էին քանի մը քաղաքներ եւ Զեկիրտա վիճակն արքային Միտատտի. այս իշխանն իրանզուէն ապստամբեալ Սուանդախուէ ու Գուրգուկէ ամուր քաղաքաց՝ իւր բանակն օգնութեան խաւրց: Յամին 719 Սարգոն բանակաւ մ'եկաւ ի Մանաս, երկիրը խաղաղացուց եւ ապստամբեալ քաղաքներէն՝ ընկալաց մէկ մասն Ասորեստան գերի տարաւ եւ մէկ մասն ալ ստորին Ասորիք փոխարկեց: Իրանզուին յաջորդեց իւր որդին Աշա, որ իւր հօրը քաղաքականութեան կը հետեւեր: Ասոր համար Ռուշաս Ա. վերոյիշեալ Միտատտին, Ռւմիլոս վիճակին արքայիկը զԲագդատտի եւ Մանասայ կողմակալներն իւր կողմը վաստակեցաւ: Ասոնք զԱշա սպաննեցին: 716 տարին եկաւ Սարգոն անոնց վրայ, արքայսպանները պատժեց, եւ Աշայի եղբայրը՝ զՈւլուսուն, Մանասայ վրայ թագաւորեցուց: Եւհայն Ռուշաս Ա. զՈւլուսուն իւր խորհրդոց հաղորդ ընելու յաջողեցաւ: Կարալա վիճակին արքային Ասուրիէ, Ալուբիտայի՝ արքային Իտտի եւս Ռուլուսունի նման՝ Ռուշասայ Ա. հպատակեցան: Ասանց յապաղելով՝ Սարգոն այս միաբանութիւնը խորտակեց, զիջիրտու Մանասու արքայսխտա քաղաքը կրակի տուաւ: Ասուրիէ եւ Իտտի արքայիկներն պատժուեցան. սակայն Ռուլուսուն եւ բովանդակ Մանաս երկիրն Սարգոնի գթութեամբ ինդրած ըլլալուն համար, Կիսուէացին անոնց ներքե, եւ զՈւլուսուն նորէն արքունակն դահը նստեցուց: Նազիւ թէ Սարգոն հեռացաւ, Ռուշաս Ա. Մանասայ մէկ կուսակալն Դախուկուի միջցաւ զՈւլուսուն դարձեալ իրեն վաստակեցաւ. սակայն որպէս զն Մանացին իրեն հաւատարմի մնար, անոր որդին անկէ պատանդ առնելէ զատ, քանուսեկու բերդաքաղաքներ եւս իւր պարգեւ տաւ: Սարգոն այս բաներս լսելով՝ 715 տարին երրորդ անգամ քալեց Մանասայ վրայ. եւ այս անգամ Ռուշասայ Ա. զօրաց հետ կուսելով՝ նոյն բերդաքաղաքներուն տիրեց: Ռուլուսուն սարսափած՝ թողուց իւր ար-

քայսնխտ քաղաքն եւ դժուարին լերանց մէջ փախաւ: Սարգոն նոյն բերդաքաղաքներն եւ ուրիշ քաղաքներ ու վիճակներ տաւ: Ռուլուսուն «Թռնոյ մը նման թռաւ եկաւ», եւ Սարգոնի սոյն փարուեցաւ. եւ սա դարձեալ զՄանացին իւր արքայական աթոռը դրաւ: — Սարգոն գիտնալով թէ այս ամէն շարժմանց սկզբնապատճառն Ռուարտացին էր, ՀՀամարձակեցաւ ուղղակի անոր հետ ի վէզ դալ: Իսկ հայրենասէրն Ռուշաս Ա. քանոյ եւ իցե իւր դիման հասնելու համար՝ Մուձաձիր¹ երկրին արքայիկը՝ զՈւրաւնա, իւր կողմը վաստակելէ զատ, Եփրատայ աղեղան արեւմտակողմը թուրէլ թագաւորն Ամարտիսի եւ Մուսքի թագաւորն Միտայի դեսպաններ խաւրջով, Ասորեստանի դէմ անոնց հետ նիզակակցութիւն հաստատեց: Մեծ էր վտանգն. ուստի եւ Սարգոն 714 տարին հզօր բանակաւ մը քալեց Ռուարտուէ վրայ. Ռուշասայ Ա. զօրքը՝ «Թռուով անհամար», արիւնահեղ ձակառի մը մէջ խորտակեց եւ արքայական սերունդէն 260 հոգի գերի բռնեց: Թագաւորն՝ առ ի փրկել զանձն՝ մատակ ձիոյ մը վրայ նստաւ, իւր լերանց վրայ փախաւ: Երբ Սարգոն Մուձաձիր երկիրը մտաւ, Ռուգանա միակ միայնակ իւր լերանց վրայ փախել ճանապարհեց: Սարգոն մտաւ Մուձաձիր քաղաքը, Ռուգանայի կինը, ուստեղքն ու զստերը եւ 20,170 ոսմիկ ժողովուրդէն գերի բռնեց: Կոյն քաղաքին մէկ մեհենին մէջ՝ Ռուարտուէ բարձրագոյն դէքն քաղաքի անդրին կը գտանուէր. զայն եւ Բագբարտուձ՝ դից անդրին եւ անոնց շոխ ինչքը յաւարի տաւ: Մուձաձիր կործանեց: Երբ Ռուշաս Ա. «Մուձաձիր քաղաքին կործանիլը, իւր քաղաքի՝ աստուածոյն աւարի աւանուիլը լսեց, իւր իսկ ձեռքովն՝ իւր գօտուոյն երկաթի դաշունիւն ինքն զինքն ի կենցաղուեց: Սարգոն պարճանք կրէսէ. «Ռուարտուէ վրայ՝ իւր բովանդակ տարածութեամբ՝ թշուառութիւն հասուցի, հոն բնակող մարդիկը կոծ առ ողբի մէջ նետեցին: Այսպիսի դժբախտ վախճան ունեցաւ հայրենասէրն Ռուշաս Ա.: Ռուլուսուն՝ որ Սարգոնին շնորհքը կը վայելէր, իւր կորսնցուցած երկիրները յաղթողին ձեռքէն դարձեալ ստացաւ: Այլիւր ստե-

1 Ասպուրականի Աւուբաճի գաւառն:

1 Մովսէս արտագոս:
 2 Թուր թէ այս դէպէ նոյն իսկ քաղաքի երկրորդական մէկ նեւ էր: Իսպուրիկեայ եւ Միսուսայ Ա. յորինած Յաւալը Կարաւորութեան արձանագրութեան մէջ Բագբարտուձ անուն դէք չի յիշուի:
 3 Այսպէս՝ ըստ ասորեստանեան արձանագրութեան:

ղուանք՝ Սարգոն բազմաթիւ քաղաքաց տրեց, զազմաթիւ բաղաճներ եւ Տրով դատեց: Ի միջ այլոց երկրաց Կիրիս եւս անպարոյն յաղթողին բանակները տեսաւ: Հետեւեալ տարին Սարգոն Թորէլայ եւ Մոսղոի վրայ արշաւեց՝ Ռուշասայ Ա. Հետ Ամբարխի եւ Միտայի ըսած նիզակակցութեան վրէժը Հանելու Համար: Ամբարխի յԱտրեսանս գերի տարաւ. իսկ թէ ինչպիսի բախտ ունեցաւ Մոսղոացի Միտան՝ չէ յայտ. այս ստոյգ է թէ Սարգոն ինչպէս Կասկուի կամ Կասկաց (Խաղիւք, Խաղտիք), այսպէս անոր երկրին տրեց, եւ Մոսղոի երկրին սահմաններուն վրայ՝¹ այլեւայլ քաղաք «Ուրարտայ դէմ՝² ամբարցոց: Այս վկայութիւնն մեզի Համար այնու նշանաւոր է՝ որ կը ցուցնէ թէ Ռուշասայ Ա. յաջորդին ժամանակ Ռւրարտուայ արեւմտեան սահմաններն կից էին Մոսղոի սահմանագիլոց. ուստի եւ այն սահմանք Եկեղեց գաւառէն կը ձգէին կի՛նջային մինչեւ Խոնջ գաւառին Հարաւային ծագը:

Ռուշասայ Ա. յաջորդեց Արգիստիս Բ. Բ. ա. 714— Իբր 685) որուն ժամանակ՝ ինչպէս իւր նստիորդին ատեն, քնական էր որ արեւելից Տիւրանոյ կողմանց մէջ նորէն պատամբութեան հողին կենդանանար: Արգիստիս Բ. Գեղամայ ծովակին մօտ կամ կից՝ Քիէխունիս, եւ Խստիկունիս քաղաքներուն վիճակաց մէջ ծագած պատամբութիւնները նուաճելէն վերջ, Քուլիանիս արքայիկին երկիրն եւ անոր Գուրուբանիս քաղաքն՝³ եւս նուաճեց: — 710դ տարին՝ Սարգոն Բարեխատանի եւ Քաղզէաստանի մէջ ծանր պատերազմաւ կը զըզդէր: Ասկէ առիթ առնելով՝ Արգիստիս Բ. զրդեց Տրապուրեց Կլումուսի թագաւորը զՄուսուլու յապատմբութիւն՝ զանալով Սարգոնի իւր ընծայն եւ թողլով որ իւր Տաքիկն ու տրոց պատմաստեան անցնի: Մուսուլու «Ուրարտուի թագաւորն Արգիստեայ վտատհացեալ էր, օգնականի մը՝ որ զանի չէր կրնար ազատել» կ'ընէ Սարգոն: Իրօք ալ՝ երբ 708 տարին Սարգոն Մուսուլուի վրայ քալեց, սա «Թողուց իւր քաղաքը, եւ անկէ ետքը շտեմուեցաւ»,⁴ Ռուսի կ'երեւի թէ Ռուրարտացին կամ իւր նիզակակցին աղաւ կերպով չէր օգնած, եւ կամ իւր երկիրին պայմանքն եւ Սարգոնի զօրութիւնն արգելած էին զինքն՝ իւր

ազգին վրայ նորանոր աղէտներ Տրապուրու: — Սենեքերիմ (Բ. ա. 705—682) որ իւր Տրոբ Սարգոնի յաջորդեց, կը պարծի ըսելով թէ «Ասուր... վերին ծովէն՝ ղեպ ի մուսու արեւու: մինչեւ ցտորին ծովն ղեպ յարեւելս, բոլոր բովանդակ սնապարծները սոսից տակ հպատակեցուց»,⁵ Թուի թէ Սենեքերիմայ ստան՝ Կորդուաց Տրաւակողմն պատամբութիւններ պատահած են, զորոնք նուաճելու Համար Սենեքերիմ անձամբ Տոււմուր-րի, Սարուժ եւ այլ քաղաքաց վրայ քալած է, որոնք Նիբուր զժուարին լերան վրայ կը գտնուէին: Այն քաղաքներուն տիրելով՝ աւարած եւ աւերած է զանոնք: Դասի երկրին մէջ Ռուկի քաղաքին արքայիկն Մանիսի՝ Սենեքերիմայ առջեւ փախստեայ գնաց, Ատրեստանոյն բարկութեան զճ թողլով իւր վիճակը, որուն մէջ երեսունուերեք քաղաք (աւան, գիւղ) կային: — Թուի թէ Արգիստիս Բ. Սենեքերիմայ Հետ կեղծօրէն հաշտութեամբ եւ յարգութեամբ կը վարուէր: Քաղաքական հորիզոնն յառաջակողման Ասիոց Տիւրանակողմանքը փութողիկներ կը պայտնար. Ռւրարտուայ կէսն՝ այսինքն բովանդակ Տրաւակողմանքն Ատրեստանեայք գրաւած էր, եւ Ռւրարտացին Մեխուրուսայ կենականին, Մոսղոց եւ Թորէլի թագաւորներուն նիզակակցութեան վրայ չէր կրնար իւր յոյսը դնել: Ըստ այսմ՝ կը տեսնուէր որ մինչդեռ Արգիստիս Բ. մէկ կողմանէ դեսպանի ձեռքով Սենեքերիմայ ձիր կը խաւերէր, միւս կողմանէ Ատրեստանցիք մինչեւ Տուսպաս քաղաքին մօտերն արթմնութեամբ պահպանութիւն կ'ընէին: — Ռութերորդ գարուն կէսն առաջ Կիմերացիք Խրիմէն գալով՝ Միտուայ շրջակայքը գրաւած էին. այս բարբարոք տակաւ Փոքր Ասիոց արեւմտակողմանքն արշաւելով՝ այլեւայլ կողմանց տրեկնց վերջը, 695ին Փուրուգիւ վրայ տիրած էին: Կիմերեանց արշաւանքէն էր որ Թորէլայ եւ Մոսղոի բնակիչք իրենց երկիրները թողլով՝ Պոնտոսի արեւմտակողմը փախան. եւ Մոսղոցաց լեզ մասն մինչեւ չորրորդ ստորին մասին աջակողմը հաստատուեցաւ, ուրանոր մաս մը Պարսար լեռանը՝ Մոսղոսին լեռինը կոչուեցաւ: Անտարակոյս այս ժամանակէն շատ վերջն չէր որ Ռւրարտուայ արեւմտեան մասին ժողովուրդքն Մոսղոի ամայացեալ երկրին մէջ տակաւ հաստատուեցան, յորմէ քանի մը գար վերջ՝ Տնոյն Մոսղոի երկիրն Փոքր Հայք կոչուեցաւ:

¹ Ցիս Սարգոնի Ցարեգութեանց արձանագրութիւն, աղք 191—193:
² Գեղամայ ծովակին մօտ Ռուրարտուի եւ Արգոն լերան հիւսիս արեւմտից ուսոյ վրայ գտնուած երկու արձանագրութիւնք հասանաւորներն այս Արգիստեայ են:
³ Թուի թէ ատեք Արգոնի վրայ էին:

⁴ Բզնունեաց ծով:
⁵ Ցիս Պահիր Բեյլայ առ Սենեքերիմ նամակը:

Արգիստեայ Բ. ի յաջորդեց իւր որդին Ռուշաս Բ. (Ք. ա. իբր 685—675), որուն ժամանակ միջին երաստայ ձախակողմը բուխիրդա՝ երկրին մէջ խռովութիւնք ծագած ըլլալով, թագաւորն անձամբ հոն գնաց եւ երկիրը խաղաղացուց եւ շինութիւններ եւս գործեց: — Թուի թէ Ռուշասայ Բ. ի ժամանակն էր որ Սենեքերիմայ մահն պատահեցաւ: Անոր սպանուիլն Ուրարտուայ նկատմամբ ծանրակշիռ հետեւութիւններ ունեցաւ: Իւր երեք՝ Ասորդան (Աուուրախիդդինա Ա.), Սարասար² եւ Ագրամելէք³ որդւոց առաջինն թէպէտ իւր եղբայրց անդրանկն էր, բակտիան անոց հետ «միահայր եւ ոչ համամայր»⁴ էր: Տարակոյ չկայ որ Սենեքերիմ զԱսորդան իբր իւր յաջորդը կը նկատէր. ուստի թագաժառանգութեան իրաւունքն խորթ եղբայրութեան զգացմանց հետ զարնուելով՝ զՍարասար եւ զԱգրամելէք Տայրասպանութեան մեղցին: Այս անհեթեթ եղեուն 682 տարւոյն անուն վերջերն պատահած է: Յճիրն ի նպաստ Սարասարայ էր, ինչպէս կը տեսնուի Աբիւղենայ վկայութենէն, որ կ'ըսէ թէ «ըստ կարգի եւ անկէ ետքը Կերիդոս թագաւորեց»⁵: Սակայն Սարասարայ հակաըբայութիւնն հակա երեք կամ չորս մօտ տեղեց: Սենեքերիմայ սպանման ժամանակ՝ Ասորդան փոքր Արիոյ մէջ էր, ուսկից բանակաւ յառաջ խաղալով՝ Մելիտինէ քաղաքի վիճակն խանի-րաբբատ հասաւ, ուրմտօր Տայրասպանքն իրենց զօրքովն անոր պատահեցան: Սքռա ի պարտութիւն մասնեցան եւ իրենց զօրաց մէկ մասն Ասորդանի կողմն անցաւ: Սարասար եւ Ագրամելէք՝ իրենց հաւատարիմ ձեռնարկ զօրքովն Ուրարտուայ երկրին վրայ անցան: Աբիւղենոս կ'աւանդէ որ «Աքսերդիտ⁶ . . . զօրքը հայածելով Բիւղանդազուոց քաղաքին մէջ նետեց»⁷, որ Եկիզեաց գաւառին

արեւելակողմը Աժտն քաղաքն էր: Թուի թէ Ասորդան անխածելով Ուրարտուայ թագաւորէն, չհամարձակեցաւ գործը յառաջ մղելու եւ գնաց ի Կիտուէ: Ըստ Խորենացւոյն՝ մեր թագաւորն Սկայորդի զՍարասար Հայաստանի հարաւոյ աւրեւմտակողմը, իսկ զԱգրամելէք հարաւոյ աւրեւելից մէջ տեղը բնակեցուց⁸: Թուի ստորգ թէ երկից եղբայր ձակատամարտն եւ հայրասպաններուն յուրարտու փախուստն Ք. ա. 681 փետրուար ամսոյն վերջին օրերը պատահած են: — Կիմերացիք Ուրարտուայ մէջ ոտք չէին կոխած՝ երբ իրենց ազգակից բայց թշնամի մէկ ցեղը կողմն լեռներն անցնելով՝ Կուք գետոյն աջակողմը գրաւեց: Սքռա էին շաք կամ Զակալիք, որոնք իրենց Գագու անուն իշխանին առաջնորդութեամբն իշան Ուրարտուայ թագաւորաց երկրին վրայ: Իրենց գրաւած երկրին մէկ մասն յետոյ Գուգաբը (= Գուգալաբը) եւ միւս մասն Զակալէն կոչուեցան: Թուի թէ այս վերջինս յառաջագոյն Գուգաբաց նահապետ կից եւ անոր արեւելակողմը կը տարածուէր, եւ մինչեւ Արշակունեաց ժամանակ ամբողջութեամբ եւ փոքրկացած է: Սարասար (Փ.Ա. Ը. 4) այս Զակաց համար կ'ըսէ թէ «. . . Հայաստանի ամենէն պտղաբեր երկրին տիրեցին, որ նոյն իսկ անոնցմէ գրաւեալ ըլլալունն իբր յիշատակ՝ Զակալէն անունը պահեց»⁹: Գագու Զակացւոյն այս ժողովուրդն Եզեկիէիէ ԼԸ եւ ԼԹ գլխոց մէջ յիշուած Գուգն է, ուրանօր ըստը բովանակ այն ժողովուրդը ձիււրորաց բանակ մը կը նկարագրէ մարգարէն: Որպէս կ'երեւի, Ուրարտուայ թագաւորն այս ստպատակողաց՝ իւր երկրաց մէջ հաստատուելուն չէ կրցեր ընդդիմանալ. կարի եւս հաւանական է որ Գագու նոյն երկրաց մէջ խաղաղ ու անվրդով մնալու համար՝ Ասորեստանի թագաւորն վեհապետութիւնը ձանձորէ է²:

Ռուշասայ Բ. յաջորդած կ'երեւի Նրիմեսա (Ք. ա. իբր 675—670) որուն անունն «Թափուր-յերկրէ», կը նշանակէ: Սա՝ Ասորդանի ժամանակակից պէտք էր որ ըլլայ իւր որդւովն ու յաջորդէ: Արարեւ՝ Ասուրբանիալ՝ Ասորդանի որդին ու յաջորդն, իւր Տարեգրութեանց մէջ (սին Թ. 40—42) կ'ըսէ թէ «Շարդուրի՝ Ուրարտուի թագաւորն որուն հարքն թագաւորը՝ իմ՝ Տօրս եղբայրութիւն յայտարարած էին. . . » եւ այս խոսքերն ու Ռուշասայ Գ. ի կրօնական

1 Հուստորթն Կոստայք գաւառն, որ ի սկզբան փոքր վիճակ մըն էր:
 2 Անուն համառոտութիւն մըն է Կիւր-Աւարտուար անունն, որ Կերգալ-թագաւոր-պատասպարէն կը նշանակէ: Կերգալ՝ ըստ մեր թարգմանեաց Աքեղ (Գ. Թագ. Թ. 30) պատերազմաց զինն էր: Մերո խորհանդիս այս ասորեստանեաց իշխանը Սանասար կ'անուանէ:
 3 Ասորեստանեաց լեզուա Աքր-Մոլիտ, որ կը թարգմանի «Աքր-իշխան էր»: Անուն ծանրակալեւ Աքր-զացիներն Ա-Գոր հնչուելով՝ «Հայր վնոյ, Կակատազրէն» կը նշանակէ: Աքր՝ Ասորեստանեաց եւ Բաբելոնաց չե-բակիզան էր:
 4 Այսպէս Աբիւղենոս յի: սերի քրոնն, հրատ. Ա. գերեան, մասն Ա, էջ 53:
 5 Անդ:
 6 Այս է Ասորդան (Աուուրախիդդինա Ա):
 7 Աբիւղ. առ Աբեղեայ, քրոնն. հրատ. Ա. գերեան, մասն Ա, էջ 53:
 8 Սենեքերիմայ իւր յաջորդը կը նկատէր. ուստի թագաժառանգութեան իրաւունքն խորթ եղբայրութեան զգացմանց հետ զարնուելով՝ զՍարասար եւ զԱգրամելէք Տայրասպանութեան մեղցին: Այս անհեթեթ եղեուն 682 տարւոյն անուն վերջերն պատահած է: Յճիրն ի նպաստ Սարասարայ էր, ինչպէս կը տեսնուի Աբիւղենայ վկայութենէն, որ կ'ըսէ թէ «ըստ կարգի եւ անկէ ետքը Կերիդոս թագաւորեց»:
 9 Սակայն Սարասարայ հակաըբայութիւնն հակա երեք կամ չորս մօտ տեղեց: Սենեքերիմայ սպանման ժամանակ՝ Ասորդան փոքր Արիոյ մէջ էր, ուսկից բանակաւ յառաջ խաղալով՝ Մելիտինէ քաղաքի վիճակն խանի-րաբբատ հասաւ, ուրմտօր Տայրասպանքն իրենց զօրքովն անոր պատահեցան: Սքռա ի պարտութիւն մասնեցան եւ իրենց զօրաց մէկ մասն Ասորդանի կողմն անցաւ: Սարասար եւ Ագրամելէք՝ իրենց հաւատարիմ ձեռնարկ զօրքովն Ուրարտուայ երկրին վրայ անցան: Աբիւղենոս կ'աւանդէ որ «Աքսերդիտ . . . զօրքը հայածելով Բիւղանդազուոց քաղաքին մէջ նետեց»:

1 Մ. Սորեն. Ա. էջ 4:
 2 Տես Ասուրբանիալու Գ. Գլխիւր, սին Գ. աղբ 1-2, առ Գ. Սիմիթի History of Assurbanipal, 1871, էջ 89 եւ հետ:

արձանագրութիւնքն եւ վերջոյնեալ Ցարեպրութեանց մէջ շարիւզուրայ Գ.ի յիշատակութիւնն՝ կը ցուցընեն թէ այս վերջինն առաջ գտնէ երկու թագաւոր պէտք էր որ Ռուսարուսայ վրայ թագաւորած ըլլային: Ռուսասայ Գ.ի կրօնական արձանագրութիւնքն՝ իւր եւ Տօրն Երկմենայ, անուրը կը կրեն: Կրօնաբան պապ ըսել թէ Ասորդանայ « եղբայրութիւն », յայտարարողքն Երկմենա եւ Ռուսաս Գ. թագաւորներն էին: Երկմենայէն թողեալ արձանագրութիւն մը առկաւ ընդ ծանօթ չէ որպէս զի իւր ժամանակն Ռուսարուսայ վիճակին վրայ ծանօթութիւն մ'ունանք: Սակայն Ասուրբանիբաղայ վերջոյնեալ իտպերէն կ'իմանանք՝ թէ մէկ կողման ը. գարուն երկրորդ կիսոյն պատահած անյարգ պատերազմունք ընդ Ասորեստանայս, միւս կողմանէ ը. գարուն առաջին կիսոյն մէջ Կիմերբաղոց եւ Շակաց արշաւանքն ստիպած էին Ռուսարուսայ թագաւորն Ասորեստանոյն միտելու, եւ անոր « եղբայրութիւն », յայտնելով՝ մօտալուս չարեաց առջինն առնելու: Երկմենա էր անտարակոյս որ այն բռնազգեսեալ եղբայրութիւնն Ասորդանի նախ յայտնած էր:

Կանխառն տեսնել թէ Սարգսնի ժամանակ Մանասայ թագաւորն Ռուսասն Ասորեստանի լուծն ընդունած էր: Ասորբանիդդինայի Ա. (Ասորդան) աստն Մանաս ապստամբիչ մտաբերեց: Այս երկրին թագաւորն նիգալակից էր Ազոուլայի՝ թագաւորն Իսպակիսի: Այս երկու թագաւորն մանուկ կարող չէին Ասորեստանոյն Տես ի վէգ գալ. ուստի եւ Ասորդան անոնց յաղթելով՝ կրկին զանոնք իւր լծոյն տակ դրաւ:

Երկմենայի որդին Ռուսաս Գ. (Ֆ. ա. իբր 670—645) կրօնական եւ քաղաքային շինութիւններ ըրաւ: Իւր Տօրն առ Ասորդան յայտնած Տառութեան զգացմունքը՝ ինքն եւս յայտնեց. քաղաքականութիւն մը, որուն գառն Տես տեւանքն Ասորեստանայց պետութեան կործանանքն վերջն երեւան պիտի գան: — Ասորդանայ որդւոյն Ասուրբանիբաղայ (Սարգանբաղ) ժամանակ (Ֆ. ա. 668—իբր 638) Ախսիրի՝ Մանասայ թագաւորն, անկախութեան Տոգտով առաւպեալ՝ Ասորեստանոյն լուծը թօթուել ձեռնարկեց: Այս ապստամբութիւնն շարաւար Տեսեանք պիտի ունենայ: Ասուրբանիբաղ իւր զօրաց գլուխն անցած՝ խաղաց Մանասայ վրայ: Մանացիք ձակատամարտի մը

մէջ յաղթուեցան, եւ Ախսիրի իւր արքայանիստ քաղաքն Իգրիտուն թողլով՝ փախաւ: Արքունական տոհմն բազմակիս անձինք յաղթողին սրոյն ձարակ եղան: Ամեն կողմ՝ այրեացաւերք, ապականութիւնք եւ աւարաւութիւնք Մանասայ թագաւորութիւնը յետին թշուառութեան Տասուցին: Երբ Ասուրբանիբաղ գարձաւ է Նինուէ, Ախսիրի իւր փախստաւայրդն ետ գարձաւ. առկայն ժողովուրդն ոտք ելելով՝ զանի սպաննեց: Ախսիրիայ յալըդեց իւր որդին Ռալլի, որ իւր Տպատակութիւնն Ասուրբանիբաղայ յայտնել փութաց:

Շարիւզուրի Գ. (Ֆ. ա. իբր 645—620) իւր Տօրն Ռուսասայ Գ.ի յալըդեցով՝ Ասորեստանոյն ինքնակալութեան նկատմամբ իւր Տօրն եւ Տաւուն քաղաքականութեան Տեսեւեցաւ: Ասուրբանիբաղ Մանասայ թագաւորութիւնը նուաճելէն վերջ՝ յընդ, ի Բարեխաստան, յԱւրարխա եւ յայլ տեղան նշանադր որ յաղթութեամբ ահարկու Տանդիսացաւ: Ռաստի ինչպս վերագոյն ըսիք, Շարիւզուրի Գ. իւր յարե գութիւնը նինուէացոյն յայտնելու նպատակաւ ծանրագին ընծայներ իսարեց Ասուրբանիբաղայ — Վերագոյն տեսանք թէ Գագո իւր Շակացիներուն կուր գետոյն քակողմը՝ գրաւած էր: Անոր որդիքն Սարաստի եւ Պարիտիա իշխանաց ժամանակ՝ Շակացիք կարի բազմակիս ամբողջներու տեր էին: Սոքա երկրքն եղբարք Ասորեստանայց Տպատակութիւնն արՏամարՏած ըլլալուն Տամար Սուրբանիբաղ անոնց վրայ քաղեց, անոնք՝ Ասորցիներէն եօթնասասուն Տինգն առաւ, զիրենք եւս բռնելով՝ Նինուէ տարաւ: Սակայն ասով Շակաց զօրութիւնն շուտազեցաւ. նա մանաւանդ իրենց վայրագ բնաւորութիւնն ալ աւել ընդարձակ սպարեզներու մէջ երեւելցընելու զանոնք մընց: — Ասորեստանի վերջին Տօրն թագաւորն Ասուրբանիբաղ մեռած էր, երբ քանի մը տարի վերջ՝ իբր 634ին, Գոգայ Շակացիքն յուսալակողման Ախոյ մէջ սպառնալակութեամբ ահարկու Տանդիսացաւ: Երեմիա (Ֆ. ա. 629—586) իւր մարտարեութեանց մէջ (Գլ. Ա. 14—15, Գլ. Գ. 6—7, 28—29, Գլ. Ե. 15—17, Գլ. Զ. 1—4) կը քարոզէ թէ ըստ ԵՏօվայի բանից՝ Տիւսիսակողմէն Տօրն ու Տին ազգ մ'իւր ձիւսոյներուն պիտի գայ՝ չարիս եւ մեծամեծ կործանմունիս իւր Տեստ բերելով: Եղեկէլ (Ֆ. ա. 595—575) իւր քարոզութեանց մէջ (Գլ. ԼԸ. 1—6) նոյն ազգը կ'որոշէ յականէ յանուանէ՝ կոչելով զայն Գոգ, որ անտարակոյս կուր գետոյն աղա-

է Ազոու գա՝ մասսարտական Ենձախի-Չոր գուտան էր Տասնականորէն:

կողմէն շարժելով՝ Ռուսոյ եւ Նախկին Մոսքոյ եւ Թորէշ երկրաց տիրելէն վերջ, զգամեր¹ եւ 'Հլտունն Թորգոմայ' ի ծագս Հիւսիսոյ եւ զամենայն գունդս նորա, իւր իշխանութեան տակ առած՝ զեպ ի Հարած կ'իջնար: Ապա Ռւրարտուպ թագաւորն եւ թագաւորութիւնն՝ տունն Թորգոմայ, թերեւս յակամայ կամ գործակից եղած է Գոգայ արշաւանաց, յորմէ ամենայն երեսք երկրի զարհուրեցան²: Այս արշաւանն մինչեւ Եգիպտոսի սահմանները Հասած կ'երեւայ:

Գոգայ այս արշաւանաց սկիզբները՝ Ատորեստանի մէջ երեւելի զէպք մը կը պատահէր: Վիաքարը Ա. 634 տարին Հջոր բանակաւ մը Ատորեստանի վրայ կ'արշաւէր: Իւր բանակն մարացի եւ վարձկան սկիւթացի (Գիմիրացիք³) զորացմէ կը կազմուէր. ասոնցմէ զստ՝ Մանասայ թագաւորութեան զօրքն Վիաքարայ Ա. օգնութեան եկած էին՝ անտարակոյս ի վերէժինդրութիւն այն աղէտից, զորոնք Ատորեստանի թագաւորութեանէ կ'ած էր այն ուրարտեան ժողովուրդն: Նոյն ստեն ղինուէի մէջ կը թագաւորէր Ատորախիդդինա Բ. (Ք. ա. իր 635—626): Մարական-մանական զօրքն Ատորեստանի քանի մը քաղաքներուն տիրեց. սակայն՝ ինչպէս Հաւանութեան կ'երեւի, Շակաց կամ Սկիւթացաց մէկ արշաւանքն արգելք եղաւ իրեն՝ պատերազմական գործը մինչեւ 'նիւնու յառաջ մղելու: — Շակաց բանակին կ'առանջորդէր իրենց թագաւորն Մագիւէս՝ որդի Պրոտոթիւէսի կամ Պրոթիւէսի: Այս վերջին անունն՝ զոր Հերոդոտոս կ'աւանդէ⁴, նոյն է Պարսիս անուան Տես, զոր Ասորբանիքալ Գագուայ երկրորդ որդւոյն կու տայ⁵: Ապա ուրեմն բոլոր շակացի ժողովուրդն՝ որ Վուր գետոյն աջակողմը գրաւած էր, իւր զօրքն երկուքի բաժնած լլլալով, ասոնց մէկ մասն զեպ յեգիպտոս կ'իջնար. իսկ միւս մասն Մագիւէսի առաջնորդութեամբ իջաւ Մարաստանի վրայ: Մաքը եւ Մանացիք ստիպուեցան թողուլ զԱտորեստան. եւ Վիաքարը Ա. Մագիւէս յաղթուելով, Մարաստան յաղթողին աւարառութեանց նշաւակ եղաւ: Գագուայ Շակացաց այս արշաւաններն տեւական Տեսուանք չունե-

ցան. Հապիւ թէ ութը տարի տեւեցին, եւ յետոյ ստիպուեցան Շակացիք դառնալ իրենց բնակավայրը, ուսկից նախապէս էլած էին: Սակայն Վուր գետոյն քով Գուգարաց եւ Շակաշէն երկիրներն՝ այս Սկիւթացաց մէկ մասը միշտ օխձվանած պէտք էր որ լլլային:

Ռարգուրեայ Ա. մահուանէ վերջ՝ Ռւրարտուայ վրայ կը թագաւորէր Հաւանականայէս Իրիուաս (Ք. ա. իր 620—600), երբ Վիաքարը Ա. նիզակակից ունենալով զՎարուգարաք Բաբելոնացաց թագաւորը՝ ղինուէի վրայ արշաւեց: Այս արշաւանին մէջ ուրարտեան թագաւորութեանց եւ ոչ մին մասն ունէր: Սինսարիսուռն (Սարակոս) Ատորեստանի թագաւորն ի զուր կ'ընդդիմանար երկուց Հջոր դաշնակցաց: 607 տարին ինկաւ 'նիւնու. դաշնակիցք զայն գետնոյ Հաւասար ըրին, այնպէս որ երբ երկու դար վերջը Քանուխին անոր Հողոյն վրայէ կ'անցներ իւր յոյն զօրքն, շէր կարող որոշել երբեմն ճոխ եւ աճաւոր մայրաքաղաքին տեղը: Շարք մ'աճարկու եւ վայրենաբարոյ թագաւորաց պետութիւնն ինկաւ ընդ միշտ՝ անպատանել աւնագործունութեանց վրէժք տուժելով:

Յայսմ պայմանի իրաց, ինչպիսի՞ էր Ռւրարտուայ թագաւորութեան վիճակն: Տարակոյս չկայ որ մարացին եւ բարեբնացին անկեալ պետութեան ժառանգորդքն էին: Բնականայէս՝ Թագալժիպաղարայ Գ. ի ժամանակ Ռւրարտուայ կորսնուցած գրեթէ բոլորական կէսն՝ այսինքն Հարաւոյ կողմանքն, Վիաքարայ Ա. մասին մէջ պէտք էր որ գտնուէր: Ասով գիւրին եղաւ Վիաքարայ Ա. Փօքը Աւիոյ միջավայրը միտուելու: Երբ Լիւդացաց Տես վեցամեայ պատերազմէ վերջ Տաւուտութիւն եղաւ, Վիաքարայ Ա. եւ Ալիստուէսի պետութեանց սահմանն Ալիւս գետն եղաւ¹: Որով կ'իմացուի թէ Մարաստանի սահմաններէն մինչեւ յիշեալ գետն Վիաքարայ Ա. իշխանութիւնն անընդհատ էր. եւ այս դիւրաւ կը քացատրուի՝ երբ նկատի առնուի որ Ատորեստանաց Ռւրարտուայ մէջ տիրած երկիրներն մարացւոյն իշխանութեան տակ ինկած էին: — Թէպէտ չկայ պատմական վաւերագիր մը, որով կատարեալ ստուգութեամբ բնել կարենայք թէ Ռւրարտուայ թագաւորն Վիաքարայ Ա. Հպատակութիւն յայտնեց, սակայն կան նշաններ՝ որոնք Ռւրարտուայ թագաւորին վրայ մարական վերին իշխանութիւնը կ'ակնարկեն: Արտա՞ իւրադոս Տեղինակն Քանուխոն՝ Գ. գրոց

1 Նիմիրացիք — Գամիրք:
 2 Ետէ՛ ԼԸ: 20:
 3 Թուհի ասպդ թէ այս անունն ընդհանրապէս սկիւթացի ազգաց կը արուէր:
 4 Ա. 103:
 5 Տես Ատորբանիքալայ Բ. Գլանն (Գ. Սիմիայ) սեւե Գ. աշ. 1: Տես եւ Fr. Lenormant, Les origines de l'histoire, 1882, Հար. Բ, մասն Ա, էջ 465:

1 Հերոդոտոս, Ա. 72:

Ա. գլխոյն մէջ Տիգրան արքայորդոյն խօսել կուտայ այնպիսի ոճով մը, որով սա կը խոստովանի թէ Մարաց թագաւորն իւր հայրը գահէն կէջ ընելու եւ արքունական իշխանութիւնն ուրիշ անձի մը տալու իրաւունքն ունի, քանտիոհոնեայ այս սահմարանն պատմական ամէն ճոխութենէ զուրկ չէ: Չայս եւս պէտք է նկատի առնուի՝ թէ Արգիտեայ Բ. առ Սենեքերիմ առաքած ձիերն ի սակ հարկի կրնան նկատուիլ. հարկ մը որ Ատրեստանոյն վեհապետութիւնը կ'ենթադրէ, զոր պատերազմի իրաւամբք թաւանգած էր Կիւքսար Ա.: Թուի ստոյգ թէ Ուրարտուայ մարտ թագաւորութիւնը՝ եւ ի մասնաւորի Մանաս, մարական վերին իշխանութեան ենթարկեալ էին:

Միեւնուս Բ. (Ք. ա. իբր 600—580) որդի իրկուստու՝ քաղաքական պատճառաց համար Երասխայ հիւսիսակողմանը գացած եւ Լուխիոնիս քաղաքին երկրին վրայ թագաւորած է: Այս թագաւորին միակ արձանագրութեամբն՝ ազգային սեպագիր վկայագրոց ցանկն կը վերջանայ ըստ յաջորդութեան թագաւորաց:

Ընդունիլը ուրեմն խորնացւոյն այս ժամանակաց համար մեզի ցուցցած թագաւորը, զանուանեալն Երուանդ¹ (Ք. ա. իբր 580—535): Այս թագաւորին եւ անոր որդոյն վրայ գրող՝ ժամանակ մտ հեղինակն է Քանուփոն (Ք. ա. 445—355), աշակերտն Սոկրատայ, որ Փոքր Կիւրոսի եւ պարսկի իշխանաց հետ ունեցած անմիջական ու սերտ յարաբերութեանց առթիւ՝ անոնցմէ Ուրարտուայ² վրայ պատմական ծանօթութիւններ ստացած ըլլալով՝ զանոնք իւր կերտի՝ խրատ գործոյն մէջ մեզի կ'աւանդէ: Թէպէտ գրութեան ոճն վիպասանական է, սակայն քննիչ միտքն զիւրու կրնայ պարզել որչա՛ր պատմականոր վիպասանական մասնն: Ըստ այսմ՝ Երուանդայ³ եւ Տիգրանայ Ա. վրայ Քանուփոնեայ աւանդած գործերը համառոտութեամբ կը կարգեք աստէն:

Կիւքսար Ա. Ք. ա. 584 տարին մեռնելով, անոր յաջորդեց իւր որդին Աշղահակ (Ք. ա. 584—558): Սա նախ քաղաքացւոց հետ պատերազմի բռնուելով, խառան քաղաքն՝

իւր շրջակայ տեղերովը կործնուց: Սակայն Կաղուսացւոց երկիրն արշաւանք մ'ընելով՝ զանոնք նուաճեց, թէպէտ ասոնց հպատակութիւնն քիչ ատեն տուեց: — Աշղահակ Հարմինիյայայ հետ ունեցած պատերազմին մէջ աւելի յաջողութիւն ունեցան: Երուանդ՝ Աշղահակայ խաղաղատար բնաւորութենէն եւ մասնաւոր քաղաքացւոց հետ ըրած անյարող պատերազմէն քաջալերեալ, ուզեց մարական վերին իշխանութեան լուծը թօթափել իւր վրայէն: Եկաւ Աշղահակ Երուանդայ վրայ. եւ սա չկարենալով անոր զորութեան առջեւը դիմանալ, ամուր լերանց վրայ ապաւնեցաւ: Հոն Աշղահակ գանի պաշարեց. եւ երբ հաշտութիւն փնդրեց Երուանդ, պայմաններն եղան՝ նո՛սի՝ որ Հարմինիյայայ թագաւորն միշտ հպատակ դաշնակից պիտի ըլլար Մարաց թագաւորին եւ անոր զօրքով պիտի օգնէր երբ հարկն պահանջէր. երբ որք՝՝ որ տարուէ տարի յիսուն տաղանդ՝ հարկ պիտի վճարէր. եւ երբ որք՝՝ որ ամրոցներ շարժի ունենար:² Կիւքսար Բ.³ (Ք. ա. 558—536) իւր Տօրն Աշղահակայ յաջորդած ըլլալով, Երուանդ անոր տկար բնաւորութիւնը յօգուտ անձին գործածել ուզեց: Պատի եւ թերզեր շինել տուաւ, եւ տեսնելով թէ մարական պետութեան դէմ Բաբելոնատան, Եգիպտոս, Լիւդիա եւ Լափեղեմոն կը նիգրակային, հարկը դադրեցուց եւ Մարացւոյն օգնական զորք չէր տար: Ահաւոր նիգրակայութեան վտանգէն ստիպեալ՝ Կիւքսար Բ. իւր քեռորդին զԿիւրոս Պարսկաստանէն յեկեատան կանչելով՝ զանի իրեն գահակից ըրաւ, եւ բովանդակ զինուորական գործողութիւններն անոր յանձնեց: Կիւրոս սպասնալիք եւ կամ խոստմամբ յաջողեցաւ համոզել զԵրուանդ իւր պարտաւորութիւնները կատարելու: Երբ Կիւրոս մարական բանակներով Լիւդիոյ վրայ արշաւեց, Երուանդայ որդին Տիգրան 20,000 ռուսուաւոր զօրաց զլուծի՝ Կիւրոսին մարտակից էր: Պատանաւորաց հետ կային նաեւ 4000 հեծակալք, որոնց հրամանատար էր հարմինիյայի Եմբաս: Դաշնակից բանակներն 546 տարին մասն

¹ Այս անունն ուրարտական ձեւով պէտք էր որ ըլլար՝ Երխաս կամ Երխանիս:
² Թուի թէ մարական պետութեան ժամանակ՝ Ուրարտու Մարաց մէջ Հարմինիյայ կը կուտէր. եւ այս անունն Մարացմէ զարեց անցնելով՝ Դարեհ Բ. կ'աւած է զայն Արմինիս, որով անուանք ծանօթացած է միւս օտար ազգաց:
³ Քանուփոն այս թագաւորին անուշը մի վերի, հայտ անոր տեղ միշտ հայտնալիք բառը կը գործածէ:

¹ Հոս տաղանդ Բաբելոնական ըլլալով, Կիւքսանիւրոն արժէքն 4830 Քրանք էր. որով 50 տաղանդ՝ 241,500 Քր. կը հաւասարէր (= 10,628 օսմ. ոսկի): Այս հարկն՝ որ Կիւքսարայ Բ. կը վճարէր, անտարակոյտ Աշղահակայ ժամանակէն էր:
² Ցեռ Քանուփոն, Կիւրոսի խրատ, զէրք Բ. զԼ. Դ. եւ զէրք Ք. զԼ. Ա.:
³ Դանիէն մարգարէին զբրին մէջ՝ (զԼ. Ե. 31 եւ զԼ. ԹԱ. 1) Քանուփոնի այս կիւքսարն Դարեհ Բ. վրայ կը կուտէ:

Սարգս մայրաքաղաքը, Կրիստո գերի ինկաւ եւ Վրդազանց պետութիւնն կործանեցաւ: Այսու օրինակաւ՝ չորից պետութեանց դաշնակցութիւնն մահաբեր հարուած մը կրցց: Կիւրոս կը պատրաստուէր Բաբելոնի վրայ արշաւել, ուր կը թագաւորէր Նաբունասհիդ: Եսայի (Ք. ա. 785—681) իբր երկու դար առաջ կ'ըսէր. «Այսպէս ըսաւ Տէր Աստուած իւր օծելոյն Կիւրոսի, որուն աջ ձեռքէն ես բռնեցի՝ անոր առջեւ աճեց ազգերը հնազանդեցընելու եւ թագաւորաց գօտիները լուծանելու համար»: ¹ Երեմիա՝ Երուսաղէմի կործանման ողբերգակ տեսողն (Ք. ա. 629—586), ամբարիշտ Բաբելոնի վրայ արեւելեան եւ հիւսիսային ազգերուն յարձակումը կանուխ ժամանակաւ նախատեսած էր, երբ կը գուշէր. «Գրոջ կանգնեցէք երկրի վրայ, ամեն ազգաց մէջ փող զարկէք: ազգերն անող դէմ պատրաստեցէք. բուժարեցէք ադոր դէմ Արարասայ, Միննույ՝ ² եւ Աշքենազայ՝ ³ թագաւորութիւնները: ⁴ Մարական եւ պարսկական բանակաց հետ՝ ազգային այս երեք թագաւորութիւններուն զօրքն խաղացին գնացին Եհովայէն դասապարտեալ քաղաքին վրայ: Տիգրան արքայորդին եւ Եմբաս միշտ Հարմինիայա-Արարաս երկրին զօրաց կը հրամայէին: Ք. ա. 538 տարուոյն թամնուզ՝ ⁵ ամսոյ սկիզբն Կիւրոս ամբողջ դաշնակցաց զօրաց հետ Տիգրիս գետն անցաւ: Բաբելոնի թագաւորը զՆաբունասհիդ շուռուում՝ քաղաքին քով զարկաւ եւ անոր յաղթեց: Նոյն ամսոյն 14ին Կիւրոսի եւ դաշնակցաց զօրքն մտաւ Սիւպար քաղաքը, եւ երկու օր վերջ ի Բաբելոն՝ առանց իրիք զինակալութեան: Նաբունասհիդ նոյն իսկ իւր մարդիկներէն Կիւրոսին ձեռքը մատնուեցաւ, ու քանի մ'օր վերջ մեռաւ: ⁶ Տիգրան Ա. Բաբելոնական արշաւանէն փառօք իւր երկիրը դառնալով, հաւանականօրէն քանի մը տարի վերջ իւր Տօրը մահուամբն՝ անոր յաջորդեց (Ք. ա. իբր 535—525): Իբր թագաւոր

ինչ գործ ըրաւ Տիգրան Ա.՝ ոչնչ գիտնէր, ոչ սեպագիր արձանագրութիւններէն եւ ոչ ժամանակակից կամ գունայ ժամանակաւ մօտ հեղինակներէն: Այս միայն ստոյգ կ'երեւի թէ Կիւրոսի եւ Կամբիսեսայ ժամանակակից էր: Երբ Կիւրոսը Ք. ա. անորդի մեռաւ, Մարաց եւ Պարսից թագաւորութիւններն միացան ընդ ձեռամբ Կիւրոսի (Ք. ա. իբր 535—529): Անտարակոյս Հարմինիայայ թագաւորն թէ Կիւրոսի եւ թէ Կամբիսեսայ (Ք. ա. 529—522) վերին իշխանութիւնը կը ձանձար: ⁷

Չունիք արշարեւ վաւերագիր ստոյգ, յորմէ կարենանք ապահովապէս գիտնալ Տիգրանայ Ա. յաջորդն որով անուամբ կ'անուանուէր: Ընդունելով ապա Մ. Խորենացոյ ցուցըցած Ահազանը (Ք. ա. իբր 525—518), կը ստիպուինք ցաւօք ըսել՝ թէ աւ Արամեան հարստութեան վերջինն եղաւ: Երբ Գարեհ Ա. Կիւրոսի աթոռը նստաւ (Ք. ա. 521—485), իւր պետութեան նահանգներուն մէջ ապստամբութեան եւ անկախութեան ոգին կը սարկէր: Քիչ մը վերջ՝ Պարսկաստան, Մարաստան, Ըջաստան եւ Բաբելաստան սար ելան, անոնց նմանեցան եւ այլ երկիրներ: Արմ'ինա՝ ¹ եւս ընդհանուր ախտէն բռնուելով, հաւանականապէս 520 տարին՝ մինչդեռ Գարեհ Ա. Բաբելոնը կը պաշարէր, ապստամբութեան դրօշը բացաւ: Ստոյգ է որ Գարեհ Ա. ի Բաբելաստանի (Պիսիդիոն) արձանագրութեան՝ Արմ'ինայի մէջ թագաւորի մը գոյութիւնն անգիտանալ կը ձեւացընէ: Ասկայն վերագոյն յիշուած Ս. Գրոց Արարատայ թագաւորութեան եւ Քսենոփոնայ «հայազգի, թագաւորի մը եւ Տիգրան արքայ որդոյն գոյութիւնն եւ գործողութիւնըն ծանրակշիռ ապացոյցներ մեզ կը մատակարարեն, որով կրնանք յայտնով ըլլալ չտեսնել» երբ ըսնէք թէ Գարեհի Ա. գահակալութեան ստան Արարատ-Արմ'ինա ունէր իւր ազգային թագաւորը: — Արմ'ինայի զօրքն յայտնաբերութեան անդ նախ պաշտպանողական գրութիւն մ'առաւ, եւ յետոյ յարձակողականին ձեռք զարկաւ: Գարեհ Ա. Արմ'ինայի վրայ՝ ծննդեամբ արմ'ինացի եւ Գաղարշէշ անուն զօրավար մը պարսիկ բանակաւ խաւրցի: 519 տարուին Ապրիլի վերջերը՝ առաջին ճակատամարտն Արմ'ինայի մէջ Զուգա՝ ² աւանին քով տրուած

¹ Եսայի, ԽԵ. 1:
² Մանաս երկրն թագաւորութիւնն:
³ Կապուստան ծովուն հիւսիսօրիցը՝ Վասպուրականի Անձախի-Չօր գետաօրն նախաւոր մանր թագաւորութիւնն:
⁴ Երեմիա, ԵՄ. 27: Մերս եթեանանից թարգմանութիւնն ունի միայն «... այլարտան թագաւորութիւններն եւ ազգանազանն գուշորը»:
⁵ Յուսիս-Յուսիս:
⁶ Pinches, On a cuneiform inscription relating to the capture of Babylon by Cyrus, հարստարկեալ ի Transactions of the Society of Biblical Archeology, հար. Է. էջք 139—167:

¹ Հնին Հայաստանի համար նախ Գարեհէն Ա. քարծառուած անուն:
² Հաւանականօրէն՝ Բժնուեցաց ծովուն հիւսիսօրիցըն՝ Չարբլաս Արիօսի:

ըլլալով, Արմ'ինացիք յաղթեցին Պարսից: Դա-
 դարձել ետ քաշուելու ստիպուելով, ազգային
 զօրքն բայլեց անոր բանակին վրայ: Արմանիկայի՝
 Տիգրաս՝ ամրոցին թով՝ առաջին ձակատամար-
 տէն տասն օր վերջը տրուեցաւ երկրորդ ձակա-
 տամարտն, յորում՝ Արմ'ինայի զօրքն դարձեալ
 յաղթող հանդիսանալով՝ Պարսից բանակն
 դարձեալ նահանջ գործելու ստիպուեցաւ:
 Յիշեալ տարւոյն Մայիսի վերջերը՝ դարձեալ
 Արմանիկայի մէջ՝ Ուհրամա՝ կոչուած մէկ ամ-
 րոցին թով՝ Արմ'ինացիք Դագարշեայ զօրաց
 վերջին նուագ յաղթելով, զանոնք ազգային
 հողէն դուրս մերժեցին: Ըստ այսմ՝ մէկ ամսոյ
 մէջ արմ'ինական զօրքն պարսիկ զօրաց վրայ
 երեք յաղթութիւն կատարեցին:¹ Այս երեք
 նշանաւոր յաղթութիւններէն բաշխուելու, Ար-
 մ'ինայի բանակն անցաւ ազգային հողոյն սահ-
 մանները, եւ սկսաւ դէպ ի Բարեկոն՝ նոյն իսկ
 Դարեհի Ա. վրայ քաշել: Սակայն բովանդակ
 անցելոյն վայրն ու փառքն Ասորեստանի հողոյն
 վրայ նսեմանալու որոշեալ էին: Աճապարեց
 Դարեհ յաղթող բանակին դէմ զՎաւմիսս
 պարսիկն խաւրել որոն Տրամանատարութեամբն՝
 Պարսից զօրքն Ասորեստանի իջկեանց կոչուած
 իջձակին մէջ Արմ'ինացոց բանակին յաղթեց:
 Այս ձակատամարտն 518 տարւոյն Յունուարի
 դէպ ի Ծր օրն եղած կ'երևին: Արմ'ինացիք նա-
 հանջ գործելու ստիպուելով, թուի թէ Կոր-
 դուաց լեռնային կողմանքն եկած են: Վաւմիսս
 անյապաղ չպիտեցաւ անոնց ետեւէն: Այսու
 հանգերձ՝ յիշեալ տարւոյն Մայիսի երկրորդ
 տասնեկին վերջերն Արմ'ինայի Աւտիյարոս՝ վի-
 ճակին մէջ վերջին ու մահաբեր ձակատամարտն
 տրուեցաւ երկուստեք: Ի պարտութիւն մատ-
 նեցան Արմ'ինացիք: Եւ Դարեհ Ա. իւր պե-
 տութեան մէկ նահանգն բուա զԱրմ'ինա: Այսու
 օրինակաւ՝ Ռարթուսայ թագաւորութիւնն եւ
 Արամեան հարստութիւնն երեք դարէն աւելի
 տեսելէն վերջ՝ ինկան կործանեցան:

Բովանդակ վերոյգրեալքն գրեթէ ամբողջ
 ինը դարու պատմութիւն մը կը բովանդակեն

1 Արմանիկա, այլ ընթերցուած Արմ'ինա անուան:
 2 Թուի թէ այս ամրոցն Տիգրիսի արեւելեան Վր. շոյն
 սարին կողմանքը կը գտնուէր:
 3 Հուանականագէտ՝ Ազնեաց նահանգին արեւելեց
 հարաւակողմէ կը գտնուէր այս ամրոցն:
 4 Դարեհ Ա. այս երեք յաղթութիւնն իւր զօրաց
 կ'ընծայէ. սակայն հետագայ գործքն կը յայտնեն թէ իրքն
 պարսիկ զօրաց նպատաւոր չէին եղած:
 5 Պե՛նի հուանութեան է. որ "Աւախարա երկիրն,
 Կորդուաց Այսուանը գաւառն էր:

(Ք. ա. 1410—518). պատմութիւն մը՝ զոր
 արդի քննադատութիւնն կ'ընդունի իւր հաւաս-
 արի, որովհետեւ գրեթէ ամբողջովն իրական
 դրական վկայագրաց վրայ հիմնեալ եւ հաս-
 ստատեալ է: Այս պատմութիւնն մեր Նայրե-
 նեաց համար արդարեւ փառաւոր է, եւ փա-
 ռաւորագոյն յոյժ քան զոր ոմանք ի մերոց
 պատմագրաց մեզի աւանդել կը կարծեն: Հոս
 կը տեսնենք իրաց եւ դիպաց միօրինակութիւն
 եւ գրեթէ անըդհատ յարակցութիւն: Աշ-
 գային կացութեան ոգին կը յարուցանէ զԱրա-
 միս. թէ՛ սա եւ թէ՛ իւր յաջորդքն նոյն ոգւով
 անդազար պատերազմելով այլամիտ ազգայնոց
 եւ օտարաց հետ, հնագոյն ժամանակաց զայսու-
 տանը կը կազմեն այնպէս, ինչպէս զայն կը
 գային կացութեան ոգին կը յարուցանէ զԱրա-
 միս. թէ՛ մէկ կողմանէ արամեան թագաւորը հնագոյն
 Հայաստանի հարաւայ արեւմտակողմանքը չկոր-
 ցան Ասորեստանեայց լուծէն ազատել, միս
 կողմանէ է ի միջն այլոց սա առաւելութիւնն եւս
 ունեցան՝ որ աննցմէ երեքն իրենց յաղթող
 զէնքերը մինչեւ կապագովկիոց արեւմտեան
 սահմաններն եւ մինչեւ Ասորոց մօտ տարան՝
 մեծաւ փառաւորութեամբ: Նիւնուէի վայրենա-
 բարոյ թագաւորաց պետութիւնն ամօթով ան-
 կաւ՝ այլ եւս չկանգնուելու պայմանաւ, այս
 անկման հանդիսատես եղաւ արամեան հզօր
 հարստութիւնն. եւ եթէ սա եւս զարմ'եալը
 կործանեցաւ, Արամիսի ոգին կարծես միշտ կը
 շրջէր իւր հայրենեաց հողոյն վրայ, եւ շնչեալ
 կ'ազդէր յաջորդ դարուց ազգային իշխանա-
 պետները:

Համութեամբ սպա եւ միսիթարութեամբ
 կը հայնեայթ ենք ազգայնոց այս մեր նախնեաց
 պատմութիւնը, որուն յօրինման կը նպաստեն
 մէկ կողմանէ մեր ազգային բեւեռագիր վկայա-
 գրերն, եւ միս կողմանէ ասորեստանեան եւ
 պարսիկ սեպագիր արձանագրութիւնքն՝ զորոնք
 կը հրատարակենք աստէն:

(Ըրբանաֆէլ) ՅՈՎՍԻՓ Վ. ՍՍՆՏԱՆՑԾԱՆ

